

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԴՂԱՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ԲՈՎԱՆՓԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Մեծպաննի Կրօնականութիւնը, Խմբագրական. — 2. Դասեր Աւետարանէն. Բ. Ե. — 3. Բիքսամիւսի Սայրը. Թ. Ե. — 4. Կիլիկիոյ Ս. Կարողիկոսին Նամակը. — 5. Իւրայեղի Զուրերը. Մ. Ե. Ն. — 6. Երուսաղէմի Տարագիր Եպիսկոպոսը. Մ. Ե. Ա. — 7. Ո՞վ էն Georges Mecklain եւ Jacob de Javigy. Ա. Արքայանեան. — 8. Բանասէղծական. Յովնաննէս Պա՛սկոյի, Քրզմ. Նեսար. — Արձակուրդի Օրեր. Քրզմ. Մեւրոյ Նուպարեան. — 9. Տանձիկի Տեր Սարգիսը. Երուանդ Եպիսկոպոս. — 10. Բանասիրական Մանրագ. Ս. Գրիի Քարգանձութեան Մասին. Ն. Աղբալեան. — 11. Կարեւոր Հարց մը Ամերիկայի Հանրային Դաստիարակութեան Հանար. Բրոֆ. Գեորգ Ա. Սարաֆեան. — 12. ՍԻՈՆի Արձագանգը. — 13. Ս. Յակոբի Ներսէն:



The SION, an Armenian Monthly of Religion
Printed in JERUSALEM - PALESTINE

ՄԻՈՆ

ԱԶԳԱՊԱՏՈՒՄ

ՄԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

ՄԻՈՆԻ Ա. Թիւիւն կողմին վերջին
երեսին վրայ դրած էիմիս սա՛ ազդարս-
րուքիւնը :

Ք Քոչոր անոնիս որ ՄԻՈՆԻ այս Ա.
Թիւը կ'ընդունին եւ ես չեմ վերադար-
ձնեմ գայն, պիտի նկատուին կանոնա-
ւոր բաժանորդ :

Այս անգամ կը փութանք յայտա-
բարեւոյ թէ ՄԻՈՆԻ Ա. Թիւը ապառաժ է
բոլորովին, եւ շատ երախտապարս պիտի
ըզբանք թոչոր անոնց՝ որ չեն ուզեր բա-
ժանորդ գրուիլ ՄԻՈՆԻ՝ բարեհաճին վե-
րադարձընել իրենց զրկուած քիւները :

Իսկ թոչոր անոնիս որ կ'ուզեն բա-
ժանորդ գրուիլ ՄԻՈՆԻ, առաջին առքիւ
զրկեն մեզ իրենց ծառեկան բաժնեգիւնը :
որովհետեւ բացարձակապէս կանխիկ է
ՄԻՈՆԻ բաժանորդագրութիւնը :

ԹԵՐԹԵՐՈՒ ԵՒ ՀԱՆԴԷՍՆԵՐՈՒ

Փոխանակութեան համար ՄԻՈՆ զոր-
կուած է թոչոր Հայ քերթերուն եւ հան-
դեսներուն : Միև յեւ հիմայ փոխանա-
կուածներուն ցանկը հրատարակած եմիս
ՄԻՈՆԻ կողմին մէջ : Այն քերթեր ու հան-
դեսներ որ չեն ուզեր փոխանակել, թող
հաճին կամ իրենց զրկուած ՄԻՈՆները
վերադարձնել եւ կամ ՄԻՈՆԻ բաժնեգի-
ւնը զրկել մեզ :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՄԻՈՆԻ

Օրմանեան Սրբազանի Ազգապա-
սումի Գ⁷ Եւ վերջին հասորի սպագրու-
թիւնը յառաջ կ'երթայ, եւ այժմ մամու-
լի սակ է 74⁷ ճօրման :

Մեզի դիմումներ կ'ըլլան Ազգա-
պասումի սպագրուած ճօրմաները զը-
նելու համար :

Կը պատասխանենք այդպիսի դի-
մումներուն թէ Ազգապասումը հրապար-
ակ պիտի ելնէ ամբողջովին սպագրու-
ւելէ ետքը, եւ մաս առ մաս կամ պրակ
առ պրակ պիտի չձախտի :

Անոնիս որ կ'ուզեն ունենալ Ազգա-
պասումի այս վերջին մասը, թող փու-
րան դիմել Տպարանիս Տեսչութեան եւ
արձանագրել իրենց անուններն ու
հասցէները, կանխիկ զրկելով փոխար-
ժէքը, որ է Ամերիկեան հիւնց Տօքսը կամ
Եգիպտական մէկ ոսկի :

Ազգապասում էն միայն հազար օրի-
նակ կը սպագրուի եւ կը յուսանք թէ
հանի մը ամսէն աւարտի սպագրութիւնը :

Ազգապասումին այս վերջին մասը
մեր Ազգին եւ Եկեղեցոյն ժամանա-
կակից պատմութիւնն է՝ 1800 էն մին-
չեւ 1910 բուականը, որ առաջին ան-
գամ գրի առնուած է լայնօրէն :

Օրմանեան Սրբազան ինքզինքն ալ
կենսագրած է Ազգապասումի այս մա-
սին մէջ :

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ՏՊԱՐԱՆԻ

ՄԻՈՆԻ իւրաճանչիւր քիւր Երուսաղէմի մէջ կը վաճառուի Եգիպտ. 2,5 Դրուի :



ՄԻՈՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ



Ա. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՉԱՆ

1927 - ՄԱՐՏ

ԹԻԻ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵԾՊԱՆՔԻ ԿՐՈՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Մ Ե Ն Պ Ա Հ Բ

Ողջո՞յն Մեծպահա՞րին

Գիտակցութեամբ և երկիւղածութեամբ ողջունենք Մեծպահա՞րը . վասն զի ժուժկաշուրքեան և սրբութեան հրաւէր մըն է այդ մեզ համար : Այս առաւմուտ . կարելի է բուհ, Մեծարանքը աճն է ժուժկաշուրքեան , առաքինութիւններուն և քաջութիւններուն ամէնէն կենսականին : Ողջունենք այս տօնը գիտակցութեամբ և երկիւղածութեամբ , սրովհետեւ Մեծպահա՞րը , նոյն իսկ իր կրօնական նշանակութեամբ հիմնուած է կեանքի արժէքներուն պայծառ գիտակցութեան և երկիւղած հաւատքի մը պարզութեան վրայ :

Մեծպահա՞րը մեզի կը բերէ ո՛չ թէ ուտելիքներու և խմելիքներու դաժան ճաշոց մը , մեր փափկացած և աղատ ճաշակները խանդարելու համար , Մեծպահա՞րը մեզի կը բերէ ո՛չ թէ սպաշարի սխուր կրդեր և Մեղայներու ծանրակշիռ բանաձեւներ , յօրինուած մեզի ծանօթ ու անծանօթ մեղքերու մեծ ցանկէն , վրդովելու համար մեր անձնական ազատութեան անդուստը ձկտումները , ո՛չ . Մեծպահա՞րը մեզի կը բերէ ժուժկաշուրքեան պատգամը . վասն զի կեանքի կռիւր , կեանքի կռիւին սխալ ըմբռնումը և կիրարկումը վրասներ հասուցած է մեր կենցաղին պարզութեան , և մենք ժուժկալ չենք եղած մեր խորհուրդներուն մէջ , մեր խօսքերուն մէջ , մեր դորձերուն մէջ , մեր իրարու հետ ունեցած ընկերային յարաբերութիւններուն մէջ , մեր ներքին կեանքի անտեսութեան մէջ , մեր կերածներուն ու խմածներուն որակին ու քանակին մէջ . մէկ խօսքով՝ վտանգուած է մեր մարմնի և հոգիի առողջութիւնը և հեռացած ենք անդգալարար մեր Աստուծէն :

Ֆիզիքապէս հիւանդներ , — առհասարակ անժուժկալութեան հետեւանքներով հիւանդներ — , սիրայօժար կենթարկուին բժշկական դարմաններու , պահեցողութիւններու և այլևայլ պատուէրներու , որչափ ալ խիստ եւ երկարատեւ եղած ըլլան ատենք , և ո՛չ միայն կենթարկուին՝ այլ նաև բժշկի և գեղադարձի կուսան ինչ որ ունին , հերիք է որ վերահաստատուի իրենց առողջութիւնը :

Մինչ ժուժկաշուրքիւնը ինքնին կանոն մըն է մարդիկը իրենց կեանքին բոլոր տեսողութեան մէջ պահելու յայնաո՞ր , հետևաբար՝ կորովի , առողջ , և ընդունակ կեանքի կախէն յողթական ելնելու :

Մեծպահարը, իր պատմական ու աւանդական կարգուկանոնով, իրրևէ կրօնական եւ եկեղեցական հաստատութիւն, միանգամայն ընկերային ամէնէն կենսական խնդրի մը լուծումն է, որուն պէտք ունին մարդիկ :

Ո՛ւր է և ի՞նչ է մարդոց անձնական ու քաղաքացիական ազատութեան սահմանը : Ստուգիւ մարդը ազատ է, զոր օրինակ, իր ուզածներն ընելու իր անձին և ուրիշներուն հանդէպ. մարդը ազատ է նոյն իսկ իր սննդառութեան գործին մէջ՝ իր ուղածին պէս վարուելու, ապա թէ ոչ պարտաւոր է յարգել իր մարմնին պահպանութեան օրէնքները : Այս և ասոր հետ կապ ունեցող բոլոր հարցեր ու խնդիրներ՝ մեզ ուղղակի կը բերեն ու կը մօտեցնեն Մեծպահարին, որ չեչտեչ անգամ մըն ալ, կարգադրութիւն մըն է գիտակցութեան վրայ հիմնուած, զոր պէտք է յարգել կրօնական երկիւղածութեամբ : Վասն զի կըրօնքին պարզագոյն սահմանն է ինքնաճանաչութիւն : Մարդ որքան լաւ ճանչնայ ինքզինքը, այնքան գիտի կը ծանօթանայ Աստուծոյ :

Մարդիկ ազատ չեն իրենց ուզած կերպով վարուելու իրենց մարմնին և հոգիին հետ : Երբ գիտակցութեան վրայ չէ՛ հիմնուած այդ վարմունքը, մարմինը կը լուծէ իր վրէժը անգիտակցութենէն : Եւ ահա այդ սոսկալի վրէժին հետևանքներն են մարդոց պիտաւոր վիճակը, անհանգստութեան ու հիւանդութեան այլազան երևոյթներով :

Ս Տ Ո Մ Ո Ք Ս Ի Ն Գ Ե Ր Ը

Պէտք է խոստովանիլ որ մարդիկ այսօր շատ աւելի ծանօթ են իրենց մարմնի կազմին և յօրինուածքին քան իրենց նախահայրերը : Բայց ասիկա չի նշանակեր թէ մարդիկ այսօր շատ աւելի առողջ, և շատ աւելի առաքինի են քան նախնիքը : Ընդհակառակն իրողութիւնը սա՛ է որ մարդիկ այսօր իրենց բան գիտնալու յաւակնութիւններով շատ աւելի զեղծումներ կը գործեն իրենց ֆիզիքական կեանքին մէջ քան թէ հիները, և այդ յաւակնութիւններն են որ կը խաթարեն ֆիզիքական կեանքին պայմաններն ու օրէնքները, և հետևաբար մարդուն կրօնական ու հոգեւոր կարողութիւնները :

Գիտենք միայն մեր ստամոքսը :


Խճողուած ստամոքս մը կ'ազդէ բոլոր ջլային գրութեան վրայ. կը մօայլէ մտքի պայծառութիւնը և կ'աւրէ սրտի սրբութիւնը : Ստամոքսի ճնշումներուն տակ զրգռուած ջլային գրութիւն մը լեցուած է վտանգով մը, որ վերջապէս կը պայթի մարդուն ներքը մահացու մեղքերով :

Մարդկութեան մէջ սակայն հոսանք մը կայ որ կը վարդապետէ, կի՛ր, ա՛րք, ուրա՛խ շեր, և կը շեշտէ. ա՛յս է այս աշխարհին նպատակը, Ընդհակառակն Աւետարանը կ'ըսէ. Մարդ միայն հուցով յի՛ որ կ'ապրի. անոր հոգին ալ պէտք ունի սնունդի մը, որ Աստուծոյ խօսքն է :

Միայն ուտելու և խմելու աշխատող ստամոքսներ՝ կեդրոններն են մարդոց բոլոր ֆիզիքական և հոգեկան գոթախտութիւններուն :

Լաւ մարտող և թեթեւ ստամոքսը իւրաքանչիւր անձին առողջութեան ու առուգութեան համար զօրութեան աղբիւր մըն է, ելեքտրական ուժտունի մը (Power House) պէս, որ կ'արտադրէ զօրութիւն, շարժում, շոյս և կեանք :

Նախնի հայրերէն մէկը սա պարզ եւ ճիշդ սահմանը տուած է պահ-



քին. «Պահքն է մաքուր սիրտը», Արդ՝ մաքուր կամ սուրբ սիրտ մը կարելի չէ որ հաշտուի անյաղ, խճողուած, հիւանդ ստամոքսի մը հետ: Այս է պատճառը որ շատակերութիւն և որկրամոլութիւն ծանր մեղքերու շարքը զբուած են:

Փրկիչը երանեց մաքուր սիրտերը, վասն զի անոնք են որ պիտի տեսնեն զԱստուած (Մտթ. Ե. 8.):

Մեծպահքը, ինչպէս նաև բոլոր պահքերը առ հասարակ՝ զիտութեամբ, փորձառութեամբ և հաւատքով կարգադրուած չափաւորումներն են մարմնի աւելորդ և և վնասակար ցանկութիւններուն: Այդ չափաւորումներն են որ կը պաշտպանեն հոգիին իրաւունքները և կը զօրացնեն դայն. որովհետև Ոգի առաւել է քան զկերակուր (Ղկա. ԺԲ. 23):

Շատ մը ականք ու խօթութիւններ կրնան դարձանուիլ դեղով. բայց կան այնպիսի հիւանդութիւններ, որոնց միակ դարմանն է սնունդ առնելու և ապրելու մասնաւոր կերպ մը (diel), զոր կ'որոշէ բժիշկը: Ասիկա զիտական ու առողջապահական Մեծպահք մըն է հիւանդին ձկտումներուն ու ցանկութիւններուն դէմ:

Յիսուս Քրիստոս շատ մը հիւանդութիւններ ու ականք բուժեց հաւատքի ուժով: Բայց կարգ մը հիւանդութեանց համար ալ ըսաւ, այս տեսակները պակօք և աղօթքի միայն կրնան բժշկուիլ, և և Մեծպահքը չըջան մըն է պահքի և աղօթքի: Ուրեմն, երբ Եկեղեցին մերթ ընդ մերթ կ'ազգարարէ ժողովրդին խէ, շատ մ'ի ուտեր, ամէն քան մ'ի ուտեր, ակիսիր մ'ի ուտեր, այլ՝ կէ՛ր այս ու այն քաները, ժուժկա՛լ եղիր, պահեցողութիւն ըրէ, ծո՛ւ բռնէ, աղօթէ՛, ճանչցի՛ր հոգիիդ իրաւունքները, — իր մատը ուղղակի կը դնէ մեր մարմնի տկարութիւններուն և մեր հոգիի վէրքերուն վրայ:

Մ Ե Մ Պ Ա Ն Գ Ի Ի Ն Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն Ո Ի Թ Ի Ի Ն Բ

Մեծպահքը հաւատացեալներուն համար հիանալի չըջան մըն է խորհելու իրենց մարմնի և հոգիի արժէքներուն վրայ:

Ծանր, խճողուած ստամոքսներ չեն թողուր որ խորհուրդը գործէ ներսդ: Ժուժկալութեան և պահեցողութեան վաղեմի հերոսներ՝ շատակերները կը նմանցընեն գիշակեր անզներու, որոնք լեցուն քարճիկով չեն կրնար սուրալ օղին մէջ և ճախրել, թեթև ու առողջ ստամոքս մը կ'երաշխաւորէ խորհուրդի և խոկմունքի կեանքը: Ամէնքս ալ, պէտք է արիւարար խոստովանիլ ասիկա, կը տառապինք մարմնային ու հոգեկան անհանգստութիւններէն: Մեր չափազանցութիւնները մեր կենցաղի ներքին ու արտաքին կալուածներուն մէջ՝ անհերքելի իրողութիւններ են: Նոյնչափ գառն իրականութիւններ են մեր զանցառութիւնները, մեր տգիտութիւնները, մեր յաւակնութիւնները՝ մեր ֆիզիքական կեանքի պահպանումին օրէնքներուն հանդէպ:

Մեծպահքը կը հնչեցնէ վտանգին զանգը, Պէտք չէ այլալիւ և կորսրնցնել պաղարիւնը: Խնդիրը կը դառնայ ինքզինքը կառավարելուն շուրջ: Անոնք որ չեն ուզեր լսել վտանգի զանգը, չեն գիտեր թէ ինչպիսի անհելի կործանումներ տեղի կ'ունենան իրենց ներսը: Եւ այդ կործանումներու մէջ է ամէնէն աղնուականն ու ամէնէն թանկագինը. — կործանումը մեր նկարագրին կրօնականութեան:

Ինչ կ'արժենք առանց մեր նկարագրին կրօնականութեան: Ատ է մեր

բոլոր արժեքը, և մենք կը կործանենք զայն՝ չարաչար զործածելով մեր անձնական ազատութիւնը և զէջ զնահատելով այն միջոցները, որոնք հաստատուած են վճիռ գիտակցութեան մը եւ անուարկելի փորձառութեան մը օրէնքներուն վրայ:

Կը ծիծաղինք պահքերու վրայ, մեր ծիծաղը սակայն մեր կործանումն է: Կ'արհամարհենք գիտակցութեան եւ փորձառութեան փաստերը, եւ սակայն մեր արհամարհանքը մեր փճացումն է ինքնին: Չենք կրնար իշխել մեր կիրքերուն, սր մեր տկարութիւններն են: չենք կրնար կառավարել մեր բնական բնքը, որ կեդրոնն է մեր գոթախտութեան ու երջանկութեան միանգամայն: Կրօնական լեզուով մեղքեր են ասոնք, և այս մեղքերուն մէջ կան այնպիսիներ որոնք թողութիւն չունին՝ Ա. Հոգիին գէժ՝ գործուած մեղքերուն պէս:

Առասպելներ չեն կեանքն ու կենցաղը առաքինիներուն: Բանդագուշանքներ չեն սակաւագէտներուն ճգունքը, որով այս կրթութեան և դպրոցական մարմնի մէջ հոգիին իրաւունքները փայլեցնելու համար կը կռուին իրենց եսին հետ: Մեր Փրկչին քառանօրեայ ծովապահութիւնը հոյակապ յաղթութիւն մըն էր Փորձիչին հրապոյրներուն վրայ:

Իսկ այս օրչափ քրիստոնեաներ կան որ կ'ուրանան իրենց հաւատքը կեանքի փորձութիւններուն մէջ, և պատառ մը հաց աւելի թխուելու համար իրենց բերանը՝ կը ծախեն իրենց նկարագիրը:

Մարդիկ որ չեն կրնար յաղթել իրենց չիղերուն եւ կիրքերուն, եւ կ'եղեն ծանր պատասխանատուութիւններ կ'ստանան, մարդիկ որ չեն կրնար կառավարել իրենց ստամբոցը, և կը ձգարն մեծ մեծ գործեր կառավարելու, այսպիսիներ կը թաւալին անբաւելի մեղքերու մէջ: Մեծպանիք պիտի բուժէր մարդոց այս անտարբարութիւնը:

Եթէ բուն կրօնքը Աստուծոյ հետ հաղորդակցութիւնն է, եւ եթէ զԱստուած տեսնելու պայմանն է սուրբ սիրտ մը, այն ատեն մարդ պէտք է արտաքէ իրմէ սիրտը ապականող թոյները, եւ մարմնի անտեսութեան մէջ բոլոր չափազանցութիւններ, բոլոր անժուժկալութիւններ և բոլոր զեղծումներ են որ կ'անօրբացեն սիրտը իրենց թոյներով:

Մեծ ու փոքր պահքեր վճիռ մտքին և սուրբ սրտին պահապաններն են, և ևս ոչ ոք է կրօնական նշանակութիւնը Մեծպանիքն ու բոլոր պահքերուն, և եթէ կ'ուզէք, նաեւ գործնական նշանակութիւնը:

Այս խորհրդածութիւնները կը ներկայացնեն Սիլոնի ընթերցողներուն հանդարտ և խորունկ ուշադրութեան:

Հայաստանեայց Եկեղեցին Մեծպահքի յատուկ իր սրաշտամունքներուն ծանրութեամբ և ներշնչումներով կ'արթնցնէ թմրած ու անտարբեր էութիւնները: Կ'արժէ օգտուիլ այս բարեպատեհ առիթին, պէտք է որ հաւատացեալ մարդը ինքնաքննութեան մը ենթարկէ իր անձը այս քառանօրեայ խորհրդատու օրերուն, ուր ետայի իր մարդարեւութեան տաք շունչով կը լեցնէ եկեղեցին, ուր Պօղոս իր խաչանուէր սրտին յորդումներով նոր կեանք մը կը ներշնչէ մեղքի տառապանքներուն տակ ճնշումներուն, ուր Աւետարանը խաղաղութեան լոյսն ու յոյսը կը հեղու արտում հոգիներու մէջ, և ապաշխարութեան սաղմոսներն ու շարականները յուզումի հոսանքներ կ'անցնեն երակներէդ, և կ'զգաս թէ թօթափած ես մարմինիդ թմրիրը, մաքրուած է սիրտդ:

Ողջուն Մեծպահքին, սրտագին ողջունենք ժուժկալութեան Տօնը Հայաստանեայց Եկեղեցին մէջ:

ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ

ԿՈՉԷՆ ԵՏՔԸ

«Ասանց իմ ոչինչ կարիք ունեի»:
Յովհ. ժե. 5.

ՔԱՅԼ ՄԸՆ ԱԼ

Ասաջին դասով բացատրեցինք Տէրունի կոմիտէի իմաստը: Այս անգամ քայլ մըն ալ յառաջ պիտի երթանք և պիտի տեսնենք որ բաւական չէ միայն կոմիտէի լսել և երթալ Փրկչին: այլ պէտք է միանալ Անոր և չգատուիլ անկէ, որովհետեւ չենք կրնար ասանց անոր բանիկ մըն ալ ընել: Շատեր կը հեռանին Փրկչին և կը յաւակնին բնի թէ իրենք լաւ քրիստոնեաներ են, Աւետարանը կը կարգան ու կը հասկընան, նոյն իսկ կրնան ատար առնել բուն ու առնելուն հաշիւը տալ քննի, և բնի՛ Քրիստոս իմ կեանքս է և լոյսս, բայց այս չափը ատաջին քայլ մըն է գեւ: Քրիստոսին երթալէ ետքը պէտք է կեպուած մնալ իրեն և չընկրկիլ յետս:

ՈՐԹՆ ՈՒ ԱՅԳԻՆ

Յովհաննէսի Աւետարանին ժե. զուրբ կարելի է նկատել ոսկի բանալին Աւետարանի բարոյագրութեան: Յիսուս Քրիստոս իր միտքը յատակ կերպով հասկըցնելու համար իր աշակերտներուն, անշուշտ նաև բոլոր քրիստոնեաներուն, ինքզինք կը նմանցնէ Որթատունիկի: Որթը բուսական թագաւորութեան ամէնէն ծանօթ ամէնէն ծոցովրդական և ամէնէն օգտակար տունիկն է Ձիթենիին հետ, և երկուքն ալ խորհրդանշան եղած են կեանքի, լոյսի, ոյժի, անարատութեան և հարստութեան: Արդ, Տէրն մեր կ'ըսէ իրեններուն, իբրև կտակ, թէ մի՛ կարծէք որ ինձի աշակերտելով կամ հեռեկեղծով բան մը եղած ըլլաք: անշուշտ այսպիսի բան մըն է, բայց բաւական չէ՛ Աւետարանի լման գործադրութեան համար: Ուշադրութիւն ըրէք, և օրինակով մը բացատրեմ ձեզի միտքս: Ես՝ սա ձեր այգիներուն կը նմանիմ, և յիշեցէք որ այդ այգիներուն մշակն է իմ Հայրս: ասէ՛ք որթատունի մը և լաւ դիտեցէք զայն. այն բուն մը ունի հողէն դուրս, իսկ

հողին մէջ է այդ բունին արմատը. իսկ բունէն ընծիւղած են ուներ (ճիւղեր). Եթէ այս ուները կարուին կամ գատուին իրենց բունէն, կրնան պահել իրենց կանաչագեղ կենսունակութիւնը. կրնան խողող բերել. անշուշտ ո՛չ: Արդ, Աւետարանի այս թագաւորութեան այգեստանին մէջ ես այս Որթատունիկն եմ, զուք ալ այս ուներն էք. հո՛ս բունը և ճիւղերը ինչպէս որ հաստատուած են իրարու, և ատոր համար ալ պատու կուտան, այսպէս ալ զուք միշտ իմ վրայ հաստատուած պիտի մնաք ու ես ձե՛ր վրայ, որպէսզի պտաբեր ըլլաք. Եթէ օր մը գատուիք ինձմէ, դիտե՛ք որ բան մըն ալ չէք կրնար ընել զուք ձեր գլխուն: Վասնզի երբ անգամ մը գատուիք ինձմէ և հեռանաք, պիտի չօրնաք իր՝ բունէն կարուած նեատուած որթուաներու պէս. ուրիմն մի՛ գատուիք ինձմէ, և մի՛ մոռնաք խօսքերս, այն ատեն հրաշքներ պիտի կարենաք գործել: Ձեր գործունէութեան արդիւնքով Հայրս, որ այս Այգիին մշակն է, պիտի փաստաւորուի:

ԱՂՈՒՐԻ ԿԱՍ ՏԱՇՏԱԹԱՆ

Քանի որ Փրկիչն ինքզինք որթատունիկ կամ քեյիկի նմանցուց, կրնանք պահ մը կենալ կանաչագեղ և շքեղ այգեստանին մէջ և դիտել վարպետ այգեպանին աշխատանքը: Այգիի պարմներուն վրայ տեղ տեղ բաց քառակուսիներ թողուած են կորդ: Այգեպարը Ետոհհեաէ կը շէնցնէ այդ կորդ քառակուսիները նոր տունկերով և տորնելով, ահա թէ ի՛նչպէս. կորդ քառակուսիներուն ամէնէն մօտիկ որթին երկար ու առողջ ուներէն մէկը կ'ընտրէ, և յետոյ որթի արմատին քովէն մինչև այդ կորդ քառակուսիին կեդրոնը խորունկէկ փոս մը կը բանայ, և ընտրուած ունը (աղուռի կամ Տաշտարաղ) կը թաղէ այդ փոսին մէջ, առանց կտրելու իր բունէն, և ուսին ծայրը դուրս կը թողու կորդ քառակուսիի կեդրոնին ճիւղ մէջտեղը: Այս կերպով նոր քեյիկ մը կ'աւելնայ այգիին մէջ. կորդ քառակուսիին այլևս առարկայ կ'ըլլայ մասնաւոր խնամքի և հողածութեան մինչև որ ատաւաթաղը յոյսեր ներշնչէ թէ հողին մէջ ծրիկը արձակած ու արմատ բռնած է. այն ատեն կարոցի սուր հարուած մը հերիք է զինքը բունէն գատուու համար. փասն զի

այլևս կրնայ մայր ատենիկ պէս ուսնանալ միեւնոյն հողին վրայ, աճումի և կենդանութեան միեւնոյն պայմաններով: Այդ հասանք հետզհետէ այս կերպով կը շիննայ ծայրէ ի ծայր, կորոզ քառակուսիներ կ'անհետանան, և շէնչոզ, կանաչազեղ, սրտազարեր տարածութիւն մը կը ծաւալի աչքիդ առջև:

Տաշտաթաղը յօտում չէ. կենդանութեան և սրտազարերութեան իրական խորհրդանշանն է. մինչ յօտում սրթուաները գատազարտում են այրումի և փրճացումի:

Այս կերպով բարգաւաճում մը կը խորհրդաւորէ Աւետարանի ծաւալումը, Քրիստոսնեական եկեղեցիներուն միութիւնը, հակառակ իրենց արտաքին դունաւորումներուն: Եկեղեցիներն ալ, իբրև բացարձակ սկզբունք և պայման, անհատներուն պէս բան մը չեն կրնար ընել, եթէ հաստատում չեն Փրկչին վրայ, հակառակ իրենց աւանդական յաւակնութիւններուն և նորագոյն ձեւումներուն:

Ս Ի Ր Ո Յ Ա Պ Ա Յ Ո Յ Յ Ը

Յիսուս Քրիստոս անգամ բաւ իրեններուն, թէ զուք իմ աշակերտներս էք, ասոր փաստն ու պայտջոյք պիտի բլայ ձեր իրար սիրելը: Սեբը, իր առումով և իր գործադրութեամբն ամէնէն սխալ մեկնումս զպարտարն ու բանն է կեանքի մէջ, և այդ է պատճառը որ տաճակցած է այդ սքանչելի բարը. որովհետև մարդիկ կը սիրեն այս աշխարհի վրայ ամէնէն խալտառակ բաները, և կը սիրեն նաև ամէնէն ազնուագոյնները: Իսկ Աւետարանի մէջ կը սիրենք հաւասար է զոհողութեան: Յիսուս անգամ մը հարցուց կրտսերս, բայց յողորմ Պետրոսին.— Պետրոս կը սիրես զիս: Նախկին Սիմոնը պատասխանեց, անուշտ, անտարակոյս, Տէր, զուս ալ զիսես որ կը սիրեմ քեզ: Բայց այդ ինչ տեսակ հարցում մըն է, բնի ուղեց Պետրոս զարմանքով մը: Սակայն, Յիսուս Քրիստոս շատ լաւ գիտէր իր աշակերտին ամէնէն տկար կողմերը, և ասոր համար երեք անգամ կրկնեց իր հարցումը, իբրև թէ բռէր, Պետրոս, յի՞տք կը սիրես զիս: Այս երեքնումի վրայ շափաղանց տեսնուցաւ Պետրոս. որովհետև այն-

պէս կը կարծէր որ բացայայտ ու անվիճելի իրողութիւն մըն էր իր սերը, և ասիկա եթէ իր բնկերները չէին գիտէր, բայց ինքն Տէրը շատ լաւ գիտէր: Պետրոսին այս բողոքումը շատ ճիշտ էր. վասն զի Տէրը շատ լաւ գիտէր զայն և կը ճանչնար անոր արկարտութիւնները, և այնչափ լաւ սրբափայտ ինքն Պետրոս չէր գիտէր ու չէր ճանչնար ինքզինքը: Բայց Յիսուս Քրիստոս բողոքուց անոր թէ զուս հիանալի մարդ մըն ևս Պետրոս, այնիւ սիրա մը ունիս, բայց զոհողութիւն ընելու շափ քաջ չես . . . , և մենք Աւետարանի պատմութենէն գիտենք որ Փրկչին այս գատաճումը ճշմարտութեամբ, երբ Փեթրոսինի մէջ սուր քաջոզ Պետրոսը, Քահանայապետի րակին մէջ, խորոյնի շարքը, չկրցաւ աղջկան մը զիտողութեան ստուգութիւնը հաստատել, և որքացաւ, թէ և յետոյ զղջաց ու լացաւ: Վերջապէս ըստ աւանդութեան, մարտիրոսութեան պատկն իսկ Փրկչին զօրաւոր մէկ յայտնութեան անխուսափելի ճշմունքն տակ ընդունեցաւ: Պետրոս, երբ ծպտած խոյս կու տար Հոսմէն, որ շահատակուի,— վասն զի այնպէս կը կարծէր թէ տակաւին այս աշխարհի վրայ ընկիւք գործեր ունի,— կ'աւանդուի թէ իր փախուստին սկիզբը, ճիշտ Հոսմի դրան ժօտ, իր զէմն ելաւ Յիսուս, և Պետրոս յանկարծակիի եկած՝ հարցուց. Տէր, յո՞ւ երբսս. և Խաչակալն պատասխանեց, կ'երթամ Հըսոսմ, քու տեղը խաչուելու համար . . . :

Անուշտ սարսափի եղաւ ազնուասիրտ Պետրոսին ցնցումը: Սթափեցաւ ան, ժրբացաւ, մէկզի թողուց վարանումը, ևս դարձաւ և զոհեց ինքզինքը Աւետարանի դասին:

Պետրոս եթէ վերջին անգամ չհաստատուէր իր Վարդապետին ու Փրկչին վրայ, պիտի չկրնար պատկուիլ նահատակութեամբ, և պիտի չկրնար գրաւել այն գիրքն ու հեղինակութիւնը, որով օժտեց զինքն Հոսմի եկեղեցին:

ԻՆՁՊԷՍ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՊՈՒՍՏ ՄԱՍ ՓՐԿՉԻՆ

Այս է կարևոր խնդիրը, որ պէտք է լուծուի քրիստոսնեայ մարդու մտքին մէջ: Ստուգիւ կը հաւաստենք Անոր կատարած փրկագործութեան, իրօք կը սիրենք Փրկչիչը: Այս երկու հարցումներուն պատասխանին մէջ է մեր կապն ու կապակցու-

թիւնը անոր հետ, որ ինքզինքը նմանցուց որթատունկին և մեզ ալ՝ ասոր ճիւղերուն: Մարդիկ իրենց տան մէջ խելօք են առ հասարակ՝ նման այն աղոց, որ իրենց ձեռքաց ներկայութեան խելօք կը կենան, բայց կ'անտակին՝ երբ հեռացած են հսկող աչքերէ: Պատկառանքի, Ածօթի և Յարգանքի գիտակցութիւնը լայն դեր կը կատարէ մարդոց կենցաղին մէջ: Տան մը, ինչպէս նաև ազգի մը աւանդութիւններն ու բմբունքները ինքնին կուտան բարոյական և օրինական ուղղութիւնը իրենց ժողովուրդին: Բայց երբ մարդ հեռի է իր տունէն և իրեն բնիկ միջավայրէն, համարձակութիւն կ'զգայ անտալու իր կիրքերուն, որոնք կը մտնեն զինքն և կը մտորքընեն: Փարիզի և ատոր պէս մեծ քաղաքներուն խննդութիւններն ու անամօթութիւնները կերտողներ առաւելապէս եկերն ու օտարներն են քան թէ բնիկները. այսինքն գիտող և հսկող աչքերէ հեռացածներ . . .

Արդ՝ Փրկչին հետ սրտի և մտքի սրբութեամբ հաղորդակցութիւն պահողներն ա՛նոնք են միայն որ Սրբի վրայ հաստատուած կը մեան և կ'ուսումնան մաքուր հոյզերով, և հրա՛շք կը դորձեն այս կեանքի մէջ, առանց ազդուելու անոր կեղտոտութիւններէն և առանց արդիւնելու անոր զժուարութիւններէն:

Ասիկա, այո՛, պէտք է խոստովանել, շատ յժուար պայման մըն է, բայց անմեար չէ: Վասն զի մարդիկ քաջութեան գորտուր ջիղ մը ունին վերջապէս. իրենց հոգին աղնուանալու ամէն յարմարութեամբ օժտուած է: Եւ Սուրբեր, որոնք գերազանցած են իրենք զիրենք կեանքի և դաճափարի պայքարներուն մէջ, որոնք գիտցած են մեռնիլ իրենց համոզումներուն ու հաւատքին համար, ա՛յն ուսերն են որ հաստատուած են իրենց Փրկչին վրայ. ասոնք քաջութեան և բարձրագոյն առաքինութեան հոյզով սնած են, և ի հարկին իրենց Փրկչին պէս կը խաչուին, ու չեն վախար մեռնել:

Կարելի չէ՛ որ հաւատացեալ մը կապուած ու հաստատուած ըլլայ Փրկչին, և չար սիրտ մը ունենայ:

Կարելի չէ՛ որ Աւետարանով դաստիարակուած անձ մը Փրկիչը զգայ իր մտքին և սրտին մէջ, և չսիրէ իր բնիկերը:

Կարելի չէ՛ որ քրիստոնեայ մը գիտնայ քրիստոնէութեան նշանակութիւնը, և վարանի կեանքի պայքարին մէջ Սրբութեան և Նուիրումի գրօշք բարձր բռնելու:

Կա՛փառնաումի հեթանոս հարիւրապետը Փրկչին վրայ հաստատուած ուս մը չէր. բայց այնպիսի հաւատքով մը պատուատուեցաւ Անոր հեղինակութեան որ այդ հաւատքը հիմ Լգաւ իր ծառային վերականգնութեան:

Տեսա՛տես կիրք Փրկչին միայն քղանցքներուն հպելու հաւատքով գաւա իր բուժումը, զինքն հիւ ծող արիւնհոսութենէն:

Փրկչին խաչակից աւազակներէն մէկը իր կեանքին վերջին վայրկեանին միայն զգաց իր մեղքերուն ծանրութիւնը՝ Աստուածորդւոյն անմեղութեան ոյժին փատով, և վայելից սիրկաւեա երանութիւնը:

Վերջապէս արժանապատուութեան խրնդիր մըն է Հաւատացեալ և Քրիստոնեայ անձերու համար չաւրել այն կնիքը, որով կնքուած են, Առաքեալին ազուար բացատրութեամբ, իրենց փրկութեան օրը: Մեղքին զերութենէն արձակուած մէկը պիտի ուղէ՛ր նորէն շղթայել իր ձեռքերն ու սաքերը: Ո՛վ պիտի ստրկանար իր կիրքերուն և սխալներուն ճնշումներուն տակ նորէն կքելու չափ, Փրկչին հետ անգամ մը դէժ յանդիման զայլ ետքը: Կրնանք յարգել իրենց խօսքն ու պատիւր շարգողները: Քրիստոնէին արժանապատուութիւնը միայն բաւական է զինքը կապելու Փրկչին. վասն զի ան գիտէ թէ առանց Անոր բուն մըն ալ չի կրնար բնել ինքն և նոյն իսկ բան մըն ալ չ'արժեր ինքն իրքն քրիստոնեայ երբ հեռացած է Անկէ: Պէտք է մեալ Փրկչին հսկողութեան տակ: Անոր խաչը պէտք չէ հեռանայ քրիստոնեայ մարդու աչքէն և մտքէն:

F. Ե.



Հանեցէ՛ք ուսարուբեամբ կա՛ւրդալ ՍԻՈՆԻ կազին երկրող էջին վրայ դուած կարեւոր ազյր ՍԻՈՆԻ Եւ ԱԶԳԱՊՍՏՈՒՄԻ մասին:

ԲԵԹԱԱՄԻՍԻ ՍԱՅԼ

Ք.

Շար. Ա. Թիւհնի և վերջ.

Մեր խորին համոզումն է թէ Հայ հայրենիքի վերականգնումը չի կրնար կատարուել ըլլալ, եթէ իրեն հետ չբերէ նաև Հայ եկեղեցւոյ վերականգնումը:

Հայրենիքը լոկ հողն ու ջուրը չէ երկրին ուր կ'ապրի ժողովուրդը, այլ նաև ու մանաւանդ գումարութիւնը այն ֆիզիքական և բարոյական ոյժերուն, որոնք հնարաւոր կ'ընեն ցեղին կեանքն ու ինքնութիւնը այդ երկրին մէջ:

Ու Հայ հայրենիքի բարոյական ոյժերուն մէջ առաջին դիմին զրոյս կը կանգնի—պէտք է ընդունիլ—Հայ եկեղեցին:

Հայ Հանրապետութիւնը իր պարտքը կը կատարէ, արժանանալով Ազգին համարումին և երախտագիտութեան, երբ կը քաջալերէ Հայ արուեստն ու զբաղմունքները, Հայ թատրոնն ու կրթութիւնը, Հայ վաճառականութիւնն ու ճարտարագիտութիւնը, և երբ, հակառակ իր միջոցներու փոքրիկութեան, կ'ընէ իր բովանդակ կարելին, զարկ տալով անոնց մշակումին և արդիւնազորման:

Ինչո՞ւ սակայն ո՛չ նոյն խրախուսական վերաբերմունքը նա՞և եկեղեցիին համար: Հայ եկեղեցւոյ զազափարը այն հողին է որ դարեր ու դարեր ապրեցաւ Ազգին մէջ, ապրեցնելով զայն իր մէջ, անոր և իր կեանքի ամէնէն զժպտի օրերուն: Թող տալ որ թառամի յանկարծ այդ հողին՝ Ազգին ու Հայրենիքին վերանորոգման սա սրաազին ջանագրութեանց միջոցին, կը նշանակէ պարզապէս կիսատ թողուլ վերականգնումի սկսուած գործը. թրմբած մարմինին մէկ կողմը միայն արթնցընելով, ու թողով որ միւս կողմը, որուն ներքև սակայն թերևս կը բարախէ սիրտը, մնայ մեռած անշարժութեան մը մէջ:

Թո՛ղ չըսուի թէ ժողովուրդին յեղափոխութիւններէ ծնած կառավարութիւնները ընդհանրապէս այս ողբով տոգորուած կ'ըլլան կրօնքի զգացումին կամ եկեղեցւոյ սկզբունքին նկատմամբ:

Ճրանականին օրինակը, որ իր ծագումներուն ու հետեանքներուն մէջ լեցուն է տխուր և տկար պատկերներով, և որ վտանգը միշտ տարածուած կը սպասէ սոսա պատահականութեանց ետին, չի կրնար համոզիչ ըլլալ երբևք:

Աւելի մեծ և կատարեալ յեղափոխութիւններէ վերջ, որոնք տեղի ունեցան այլուր, անկող-սաքսոն ազգերու մէջ զոր օրինակ, բոլորովին տարբեր եղան պետութեան հայեացքն ու վերաբերունքը կրօնքին և եկեղեցիին հանդէպ: Իսկ Պալքանեան երկիրներու և Ելլազայի աշատազրութեանէն ծնած ազգային վերանորոգութեանց միջոցին՝ զանցառելի տարր մը չը նկատուեցաւ բնաւ կրօնական կեանքը. և եկեղեցին, որուն այդ ցեղային համայնքներու պատմութեան մէջ կատարած զերբ շատ աւելի աննշան էր եղած քան մերինը, աւելի ուզիլ կանգնեցաւ իր պատուանդանին զրոյս քան առաջ:

Կ. Պոլսոյ Տիեզերական պատրիարքութեան վերջին կացութիւնէն ետքը, Սերպիոյ՝ Ռուսիոյ և Պուլկարիոյ մէջ կատարուած նուիրապետական ազգային աթոռներու և սինոդներու վերերեւումը կամ վերակազմութիւնը յայտնապէս կը չուցնէ ասիկա:

Եթէ Հայաստանի կառավարութեան մտասեւեակալ ձեռնմեքերէն մին է, ինչպէս կը հաւատանք, Խորհրդային Հանրապետութեանց քաղաքական միութեան մէջ անկորուստ պահել Հայ ազգին ցեղային ինքնութիւնը, միայն այս տեսակէտով նոյն իսկ անհրաժեշտութիւն մըն է Հայ եկեղեցիին պահպանութիւնը:

Կարելի չէ կրօնքը խլել այս ժողովուրդին խիղճէն: Անոր հոգիին ամէնէն հզօր բնազդներէն մին եղած է ա՛յլ ան, որ երկար դարերէ ի վեր իր յագուրդը դրած է միշտ Հայ եկեղեցիի ձեւին մէջ, եթէ քանդուի կամ եղծուի այս ձեւը, հոգեբանական հետեւականութեամբ մը՝ այդ բնազդը իր սնունդը պիտի փնտոէ զինքը ծնող հոգիին անհարապատ ձեւերու, այսինքն օտար դաւանութեանց կամ ներքին արուեստակեալ շարժումներու մէջ, ու ատոր արգասիքը պիտի ըլլայ այլատերումին վրտանդը ազգային ինքնութեան համար:

Վասնզի օտարադասնութիւնը ապագայացման ճամբան է միայն, աւելի կամ նուազ շեշտուած սաստկութեամբ. իսկ կասկածելի արժէքներ ներկայացնող մարդոց միջոցաւ կատարուած բարենորոգչական սա կեղծարարութիւնները, որոնք ահաւասիկ տեղի կ'ունենան մեր նորածին Հանրապետութեան սահմաններուն մէջ, կրօնաբարոյական պիտակի տակ գոյացած ամէնէն վատագոյժ այն խլրտումներէն են, որոնք պէտք էին խնայուիլ բազմաթիւ ու բազմապատիկ ցնչումներով ստանաւ ազգի մը ներքին կեանքին:

Հայաստանի կառավարութեան պարտքըն էր և է այնպիսի կերպով մը ճշդել իր կեցուածքը, որ թէ՛, մէկ կողմէ, արտաքին սոցոկոմները և ներքին զալարումները չքաջալերուին իր ռուքին տակ որ և է աստիճանով, և թէ՛, միւս կողմէ, Հայ եկեղեցւոյ իշխանութիւնը, որ կղերն ու ժողովուրդն է միանգամայն, հարկադրուի փութացնելու հարազատ և ճշմարիտ բարենորոգութիւնը, որ ժամանակին ազազակող պահանջը և ազգին խղճմտանքին մէջ զգացուած ամէնէն կենսական կարիքն է այլ եւս:

Անտեղի պիտի չըլլար սակայն հոսմետալին միւս կողմն ալ տեսած ըլլալու համար—հարցնել թէ ճիշդ այս մասին, այսինքն բարեկարգութեան խնդրոյն համար մասնաւորաբար, և իրերու ներկայ նոր դրութեան մէջ իր հոգեւորական գործունէութեան ուղղութիւնը ծրագրելու տեսակետով ընդհանրապէս, ի՞նչ բրաւ եկեղեցւոյ իշխանութիւնը, ամբողջ ազգին կողմէ այնքան անկեղծօրէն և այնքան արգարացի կերպով արտայայտուած ակնկալութեանց հանդէպ:

Այս հարցումն քննելու կը մղուինք նախ այն վստահութենէն՝ զոր ունինք Հայ եկեղեցւոյ նուիրապետական կեդրոնին Մայր Աթոռոյ ներկայ հոգեւոր գերագոյն ժողովի անդամներուն ձեռնհասութեան մասին. յետոյ այն համոզումէն թէ ի՛նչ որ ալ եղած ըլլան այս կամ այն կերպով մտածուած կամ յարուցուած արգելքները, անկարելի պիտի չըլլար գոյացած ճախճախտաքին մէջ գտնել անցակէտ մը, հուն մը, ապահով գետնի վրայ ոտք դնելու և

խօսոյն սկսելու համար գործի:

Այդ գործը պէտք էր ըլլար, մեր խոնարհ կարծիքով, յառաջ քան նոյն իսկ բարեկարգական հարցարաններու մշակումն ու բանաձեւումը, հոգեւոր արթնութեան, այսինքն կրօնական առողջ շարժումի մը ձեռնարկը:

Պէտք չէ խարուիլ երևոյթներէն. կըրօնի վերաբերմամբ անտարբերութեան մտկերեսային մտայնութեան ներքեւ, որ պատահական հանգամանքներէ ածանցած վիճակ մըն է պարզապէս մեր մէջ, հաւատքի կենդանի խորք մը կայ ժողովուրդի հոգեոյն մէջ: Պէտք էր երեսան բերել և արծարծել ոյժի այդ մթերքը, և անոր վերայ դնել շարժումը սոցիոլոգ զսոցոկոմներուն սարուածքը: Պէտք էր կազմակերպել քարոզչական առաքելութիւն մը ժողովուրդին մէջ, որպէսզի անոր զգացումներուն և դատողութեան գորութեամբ ամբապնդուէր ձեռնարկին սկզբնաւորումը. որպէսզի անիկա բարեկարգական գործին նայէր ո՛չ այնքան իրրեւ հետաքրքրաշարժ երևոյթի մը վրայ, ինչպէս կը վախնամ որ եղած ըլլայ այժմ դեռ շատերուն վերաբերմունքը, այլ իրրեւ իր հոգիին հետ կապուած հարցի մը՝ իր հոգեկան կեանքին ամէնէն լուրջ մէկ եղելութեան վրայ:

Գործելու այս կերպը խորթ պիտի չը թուէր երբեք մեր ժողովուրդին սրտին, նորութիւն մը չըլլալով ինքնին մեր եկեղեցական պատմութեան համար:

Թողլով հնազոյն շրջանները, ուր Ազգին քրիստոնէական լուսաւորութեան և զարգացման գործը կատարուեցաւ միշտ գրական և բանասեր աւետարանչութեան արդիւնքներով, անկարելի է այս առթիւ չյիշել Սիւնեաց զպրոցի հոգեւանդն գործունէութիւնը, որ «չըջան վարդապետաբան» ի, այսինքն քարոզչական առաքելութեան միջոցաւ, լատինացման վասնզն երկու անգամ ազատեց Հայաստանեայց եկեղեցին և Հայութիւնը, նախ ԺԵ. դարուն՝ Որոտնեցիին և Տաթևացիին զիւցազնական քանքերով, և յետոյ ԺԸ. ին սկիզբը, Կոլոտեան փաղանդին կազմակերպած գրական և բեմական դիմադրութեանց նորհիւ:

Կը սիրեմ կարծել թէ մեր ներկայ սե-
րունդին մէջ, այսօր ևս, չեն պակտի-
տարբեր որոնց միջոցաւ կարելի ըլլայ ձայն
տալ ժողովուրդին խղճմտանքին, իր մի-
ջոցաւ կամ գէթ իրեն հետ պատրաստելու
համար եկեղեցւոյ բարեկարգութեան գե-
տինը, կրօնի և բարոյականի ներշնչում-
ներով մաքրուած միջնորոտ մը վերստեղ-
ծելով նախ բնկերային վիճակի այն տար-
տամ գրութեան մէջ, զոր պատրանքներէ
և ձախողուածքներէ ծնած տխուր տրա-
մադրութիւններ վերջերս տուին մեր ազ-
գային կեանքին:

Սակաւաթիւ բայց ընտիր հոյրը այն
քանի մը դիտուն և արտի տէր հոգևորա-
կաններուն, որոնց ներկայութիւնը էջմիա-
ծին՝ երուսազէս՝ Կ. Պոլիս՝ Եւրոպա և Ա-
մերիկայի մէջ՝ լուսատու երևոյթ մըն է
տակաւին այժմեան զժրախտ կացութեան
մէջ, և թէ ծրագրուած ուղղութեամբ և ու-
ղեւորուած խանդով լծուէր աշխատանքի,
մտահ և մ թէ պիտի յաջողէր առաջ բե-
րել ակնկալուած շարժումը, իրեն հետ ու-
նենալով բազմութիւն մը հոգևտէր և ազ-
նուամիտ աշխարհականներու, որոնց մէջ
գետեմ թէ չէ մեռած բնաւ կրօնքին և ե-
կեղեցիին սէրը:

Եւ ոչ չէ տակաւին բնելու համար
այս ամէնը: Պէտք կայ հրաշքի մը. և Հա-
ւատքին ձայնը, Արարատէն ու Սիոնէն հրն-
չեցուած, պիտի կրնայ գործել այդ հրաշ-
քը, արթնցնելով թմրած զգացումները և
հոգևոր փրկութեան և վերանորոգութեան
սկզբունքին շուրջը խմրելով բոլոր բարի
կամեցողութիւնները:

Նուիրումի ոգին, որ կէս դար ամբողջ
բրաւ մեր մտաւորականութեան և ե-
րիտասարդութեան ամէնէն բնախր մասը,
մերթ խօսական վազքով մը նոյն իսկ, գրոհ
տայ զէպի այն կէտը, զոր ազգին քաղա-
քական ազատութեան և ազազայի զգա-
ցումը կը մատնանշէր իրեն, կենդանի է
միշտ. անիկա սիրտերը այս անգամ ևս
պիտի կարենայ ուղղել զէպի ազգին կրօ-
նական վերանորոգութեան երազը, և թէ
Լուսաւորչի գահէն և Շնորհալիի հալածա-
կան ամբողջ, որոնց մօտ կը հսկեն մեր
նախնեաց հոգևոր ժառանգութեան աւան-
գապահ երկու պատկառելի ձեռունիները,
ու Սիոնի բարձուքէն, ուր վիշտին և յոյ-

սին սրբութիւնը խորհրդաւորոզ նուիրա-
կանութեանց մօտ կը տքնի ազգին և եկե-
ղեցիին ամէնէն հօր ու բարի իմացակա-
նութիւններէն մին, լսուի միահամուս հը-
բաւէր մը սրտազին և սրտակից գործու-
նութեան:

Մեր մէջ ժողովուրդն ի՛նքն իսկ է ե-
կեղեցին. ու կարելի չէ կատարել եկեղե-
ցիին բարեկարգութիւնը՝ առանց իրեն Իսկ
յաջողելու համար բնել այդ բանը, այսին-
քին կարենալու համար ժողովուրդը յոր-
դորել զէպի իր պարտականութիւնը, ինծի
ամէնէն գործնականը կը թուի այն կերպը,
զոր Կանխիկի մեր մտաւորականներէն ազ-
նիւ բարեկամ մը ամիսներ առաջ կը թեւ-
լազրէր՝ առաջարկելով կազմել Լուսաւոր-
չեան Միութիւն անուան ներքե կենդանակ-
ցութիւն մը, որուն գործն ըլլայ Ազգային
եկեղեցիին գաղափարին շուրջը բոլորել
ժողովուրդը, և նպատակը՝ Աւետարանի
հոգիով և նախնեաց ներշնչումներով բա-
րոյական կեանք նորաստեղծել արդիական
գեանի վրայ:

Անգամ մը որ կատարուի կամ սկսուի
նոյն իսկ կատարել նախապատրաստու-
թեան այս գործը, զժուար պիտի չըլլայ
հասկցնել թէ եկեղեցական բարեկարգու-
թեան առաջին և անհրաժեշտ քայլն է ե-
կեղեցականաց կրթութեան ձեռնարկը:

Անշուշտ կարելի չէ իսկոյն տիրանալ
այսպիսի արդիւնքի մը. աշխատութեան
և ժամանակի կը կարօտի ան. բայց կա-
րելի է անմիջապէս անօրինել զէթ որ գա-
զրի իրենց կուսմին արժանիքէն և հո-
գևոր դաստիարակութեան և դիտութեան
չնորհներէն զուրկ անձերու բնորոնելու-
թիւնը եկեղեցական ասպարէզի մէջ: Լա-
ւազոյն է որ հասարակութիւն մը առժա-
մարար չունենայ բնաւ իր կրօնի պաշտօն-
եան, քան թէ ունենայ այնպիսի մը, որ
բարոյապէս չի կրնար արժեցնել իր պաշտօ-
նը ժողովուրդին հոգևոր շինութեան գոր-
ծին մէջ:

Ժողովուրդը պէտք է լուսաւորուի իր
հաւատքին բարձրութեանը և անկէջ իջ-
նող սրբութիւններուն հանդէպ. ա՛յս իսկ
է բարեկարգութիւնը: Բայց ատոր համար
հարկաւոր է սիրտով և միտքով լուսաւոր-
ուած մշակներու գոյութիւնը. ատ՛՛ր պէտք

է ձկախն ջանքն ու ճիգը ամէն անոնց, ուրոնց համար բարեկարգութիւնը բառ մը չէ լոկ:

Պատուածք են արդարեւ մեր եկեղեցւոյ ներքին կեանքն ու կազմը, բայց ոչ բնաւ քայքայուած. կազգուրուելու համար, պէտք ունի անխիտ զօրացուցիչ սրնունդի, այսինքն աւետարանական գիտութեան և փորձաստութեան հոգեւոր լոյսին: Երբ բաւական չափով տրուի անոր այդ սրնունդէն, ինքնին պիտի անհետին շատերը այն թերութիւններէն, որոնք, ինչպէս արկարացած մարմինի մը մէջ բոյն գրած խոյլերը, զոյացած են հետզհետէ անոր մէջ:

Կարգուսարքի և ձեւերու խճողումները, պաշտամունքի երկարութիւնը և հանդիսական կատարողութեանց չափը պերճանքը, երկեցողութեանց տարազէմ և յաճախ տարազէպ ձգձգումները, լեզուի խորթութիւնը, ամէնքն ալ մեծ մասամբ ճաշակի և ունակութեան հետ կապուած խրնդիրներ այլ ևս, ամէնքն ալ ինքնին պիտի դանկն լուծուի պարզ ու վճռական կերպ մը, երբ, հաւատքի գիտակցութեամբ պայծառացած մտայնութեան մը մէջ, սեղանն ու բեմը, այսինքն աղօթքն ու քարոզութիւնը, վերաստեղծուին իրենց արժանի պատուանդանի մը բարձրութեան վրայ, իբրև հոգեւոր կեանքի մշակութեան ամէնէն արժէքաւոր միջոցները. իսկ եկեղեցականութիւնը ինքնին պիտի բարեկարգուի, երբ լուսամտի կղեր և լուսաւորուած ժողովուրդ համաձայնին ընդունելու համար թէ արժանիքը՝ բարոյական և իմացական արժանաւորութիւնը միայն պէտք է դձեն նուիրապետական բարձրացումին ճամբան. բան մը՝ որ Հայաստանեայց եկեղեցւոյ նախնական օրէնքներուն և ընդհանր զգոյնի պահանջն է արդէն:

Ու այս ամէնը, այս բոլոր պարզումները և բարձրումները, և ի հարկին ուրիշ յաւելումներ, պէտք է կատարուին միմիայն որպէսզի կրօնքը իրապէս մտնէ կեանքին մէջ, մարդոց անհատական՝ բնատնական և ընկերային կենցաղէն ներս, տարբանայ սրտին ազնուագոյն պահանջներուն հետ, և ո՛չ թէ մնայ ոսկհոս պատմուճանի այն դերին մէջ, ուր դժբախտաբար գրած են զինքը հասկնալի հանդամանքներ

կամ անհասկնալի կամէութիւններ:

Ո՛վ պիտի ստանձնէ, սակայն, բոստանն՝ այնքան պատասխանատու և փափուկ, բոստ այլոց՝ ժամանակի ընթացքին հետ և հասարակաց զգացման միջոցաւ այնքան զիրացած այս գործին նախաձեռնութիւնը:

Պարզ է պատասխանը.—Վերլն պէտք է հնչէ ձայնը, որպէսզի լուսի ամէնքէն: Եկեղեցւոյ իշխանութիւնը, որ գլուխը, այսինքն միտքն է ազգին կրօնական կեանքին, ինքը պէտք է ընէ ձայնատրութիւնը եկեղեցւոյ բարեկարգութեան, և անոր նախապայման ժողովրդային հոգեւոր լուսաւորութեան գործին: Սիրտը, այսինքն ժողովուրդը, պատրաստ է արդէն ատոր. իմաստուն սլաք մը պէտք է միայն որ ներգաշնակէ անոր զարկերուն կշռոյթը, որպէսզի մոլեկան կիրքեր շխանդարեն անոր գործարանաւորութիւնը, և անհմուտ ու անարժան ձեռքերու մէջ շանցնի ուղղութեան զեկը:

Երեք աթոռները, էջմիածին՝ Երուսաղէմ և Կ. Պոլիս, որոնք կը ներկայացընեն Հայ եկեղեցւոյ նուիրապետութեան արդի կազմը, երեքն ի միասին, համանման և համաշունչ գործունէութեամբ պէտք է ծրագրեն և սկսին շարժումը:

Ամէն կողմ պէտք է կազմակերպուին հաւատք և եկեղեցւոյ սէր արծարծող ժողովրդային Միութիւններ. ամէն տուն պէտք է լուսի Աւետարանի ձայնը. եկեղեցիներու մէջ, պէտք է արտօնուի, պաշտամունքէ վերջ, կատարել զուտ կրօնական բնոյթ ունեցող լսարանական գումարումներ, որ եկեղեցական և նոյն իսկ երկու սեռէ աշխարհական հոգեւոր անձինք, որոնք Հայ դասնութեան կը պատկանին և Ս. Գրոց գիտութիւն և խօսելու շնորհ ունին, բացատրեն և լուսարանեն քրիստոնէական կրօնքի սկզբունքները և Աւետարանի բարոյականը. թերթերու մէջ տեղ տրուի կրօնական լուրջ գաղափարներու. տետրակներ և զրքոյլներ հրատարակուին այդ միաքով. քարոզներ և բանախօսութիւններ յաճախուին նոյն ուղղութեամբ հրահանգութիւններ կատարուին ժողովուրդը վարժեցնելու համար եկեղեցական պաշտամունքի միջոցին համախումբ երկեցողութեան:

Ու, որպէսզի քմահաճ կամայականութիւններ չայլալին ձեռնարկին նկարագիրը, հարկատր է որ, ինչպէս բնուեցաւ, հագեոր վերին իշխանութիւնը ինք ճշգէ գործին ուղչութիւնը և հսկէ անոր վրայ: Թիւրքիոյ մէջ՝ Կ: Պոսոյ պատրիարքարանի «Հայ կոստանկ» ու, գաղութահայութեան մէջ՝ Երուսաղէմի «Միոն» ու, ու Հայաստանի՝ մէջ էջմիածնի «Արարատ» ու, որուն երեսուցին կը սպասենք ակնդէտ:

Ազգային եկեղեցական համագումարէն ալ առաջ, ու չայն իսկական արդիւնաւորումի ընդունակ զարձնելու համար նոյն իսկ կը կարծենք թէ անհրաժեշտ է նախապատրաստական այսպիսի աշխատանք մը: Արտաքոյ Հայաստանի, հայութիւնը արտմագիր է լսելու այս ոգւով իրեն ըլլալիք հրաւէր մը. իսկ թէ Հայաստանէ ներս որքան սիրալիր պիտի ըլլար յօժարութիւնը այդ մասին, Միւսոնօրհնէքի առթիւ Մայր Միտոսոյ հովանիին տակ հանդիսաւորուած ոգևորութիւնը ցոյց տուաւ արդէն:

Ահա թէ եկեղեցւոյ բարձրագոյն իշխանութիւնը ինչ պարտ էր ընել ցարդ, և պարտի ընել այսուհետեւ ևս, երբ ուշ չէ տակաւին, որպէսզի մեր հաւատքի կազմուածին մէջ իրապէս չհրկիզուի Բերսուսի Սայրը, ու մեր վազուան սերունդները մոխրակոյտ մը չզտնեն հոն՝ ուր պատուական նախնիք հազար ու բիւր տաժանքի և տանջանքներու գնով կանգնած էին փառքի և պատուոյ ամէնէն անմահ յիշատակարանը:

ԳԱՀԻԷ ԹՈՐԳՈՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ



Լեռան հարզդ ամենամեծ շէջոսն է մարտոց գոյութեան: Մարտոց ներկայութեան անմայր յիշգիւրդին մէջ: Մեր բաւական արչարացումը: Հռովմասուկը մեր արժանապատուութեան հոգիով օժտուած ըլլալու: Գրուականը բէ պիտի կրնանք մեծ գնով մեծ վեր բարձրացնել ևս ըլլալ աւելի քան մարդ, Խոսումը՝ այն զերազոյն կարելիութեան, այս յոյսին, անբանն վեր մէր բարձրացումին:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՆԻ

ԿԻԼԿԻՈՅ Ս. ԿԱՅՈՂԻԿՈՍԻՆ ՆԱՄԱԿԸ

ՍՈՒՆԻ նորոց նշանակութեան ձեռնարկելու առթիւ՝ դիմած էին Կիլիկիոյ աթոռա Ս. Կայողիկոսին, որպէս զի բաւենանի յիշազել իր զիցածներ ՍՈՒՆԻ նշանակութեան մասին, ինչպէս նաեւ իր սպասուածքներն ու փորձառութիւններ իր խմբագրացեսութեան մասնակցին:

Վեն. Սոսակ Կայողիկոսը բաւենանեցաւ նեւեւեւոյ համակով գոն սոյմ սալ մեր նեւաբերութեան. համակ մը, որ իր մեծմիկ սուղնով ու սնով շանկեան է, և մասնաւորապէս կը ներկայանէ պատմական արժէք մը՝ իր կենսագրութեան ևս թէ՛ ՍՈՒՆԻ խմբագրութեան սեւակիւնէ: Վսոսն Իր ներգրածութեան՝ նոյնութեամբ կը նշանակուի ճիշտութիւնը: **Ե. Կ.**

Հալէպ, 21 Յունիս 1927

Պերսպասի

Տ. Բարդէնի Ս. Եպր. Կիլիկեանի յերուսաղէմ

Ստացած եմ Ձեր Դեկ. 30 ամսաթիւրն. Ամենապատուութեան մեղրակաթ կոչով վերկենցող Միոնի Ա. Թիւրքի հետ: Ո՛րքան տարբրութիւն հնոյն ու նորին մէջ. զուգահէլիս ընել չէ՛ միտքս: Առաջին թիւը յաջորդներուն յաջորութեան և օգտակարութեան երաշխիքը:

Անվհատ պահանջող մի էք. որոնք են եղեր նանգուցեալ ՍՈՒՆԻ խմբագիրները: Ի՞նչ փոյթն էր Թարբերդի եղբոր գիւղէն եկող պատանիի մը, որուն անպարագրելի աշխարհն եղած էր իր գիւղին լեռնափակ հորիզոնը: Մարէս չէի անցնէր օր մը՝ իրականութիւնը լոյսի տակ գնել, և ո՛չ կ'երեւակայէի 60 տարի ետքը հաշուեպահանջի մը հանդիպել, որպէս զի օրը օրին տեսածներս և լսածներս յուշատետրի մը աւանդէի:

1867ի Միւնի պահոց Լուսաւորչի տօնին երուսաղէմ հասայ, ճամբորդութեան յոգնանքի և կեղտի բեռէն ձեռքազատուելու համար Պատրիարքարանի կից ուխտաւորաց լուացքի և լողանքի յատկացեալ զուսերու միոյն մէջ լողչուցին զիս: Մի քանի օր վերջը հօրս հետ Պատրիարքարանի կանչուեցանք: Երջանկայիշատակ եւայի պատրիարքը կը նստէր ձմեռուան օտան, այժմ խորհրդարան:

Դոնեն ներս չմտած, հայրս իր խաւուրը հանց և ինձ ալ հրամայեց իր օ-

րինակին հետեիլ. ապա մշտեց «ծուռնկ չոքեր»ի հրամանով: Կարծեմ զի զգացիր մանկական առարկութեանս 'ի պատասխանի՝ որովհետեւ «մեր թագաւորին պիտի ներկայանանք»: Ծնկաչոք քաշկոտուելով հասայ Պատրիարքի բազմոցին և աջը ասի, մի քանի հարցումներէ վերջը յանձնեց բնական վարժարանի տեսուչ երգնկացի Մըկըրտիչ վարդապետին, որ 80 թուականին միարանութենէ բաժնուելով Կիլիկիա զընաց, Սահակ անուամբ եղիսկոպոսացաւ, և 95ի կոտորածին Աշոտի Ս. Յակոբ վանքին մէջ յօշոտուեցաւ:

Գպրոցի ուսուցիչ էր Տ. Սաւալանեան, ինչպէս և խմբագիր Միսնի և քարտուղար Պատրիարքարանի. ուսուցիչ էին Յարութիւն Չէնճիւլճեան Պոլսեցի և Կարապետ պատուելի Արարկիբցի (Մամբրէ Եպո.): Քննութեան ճգնաժամ մը անցուցինք պարթևահասակ և թաւ պերեւշտ Չէնճիւլճեանի առջև. Գործք Առաքելոց մը տուաւ ձեռքս, քիչ մը ընթերցանութիւն ու մի քանի տող քերականական լուծումներ. բոլոր պաշարս ալ այդ էր. պատմութիւն, թուարանութիւն, աշխարհագրութիւն և այլն տեղ չունէին պաշարիս մէջ ու կարծեմ պատուելիներն ալ շատ մեծ պաշար չունէին բաց ի Սաւալանէն:

Սիսե կարգալու, հասկնալու և հետաքրքրուելու ի վիճակի չէի, միայն երբեմն մեր աւագ աշակերտակիցներու, Ալեքսան Արապեանի (Կիրեղ Եպո.) Յակոբ Անուշեանի (Գարբիէլ Վրդ.) Տաճատ Պէլլէրեանի տպեալ ճառերը և զբարստէ թարգմանութիւնները կարգալով բերնիս չուրը կ'երթար թէ «ե՛րբ ևս ալ զորդ-մորդ պիտի բլլամ»:

Շատ չանցած Գարեգին Մուրատեանը (Մելքիսեղեկ Արքեպո.) եկաւ, խոշոր և մինչև յօնքերը իջնող փեսով. վարժարանին մէջ պաշտօն տրուեցաւ, նախորդները հետզհետէ քաշուեցան. Չէնճիւլճեան Պոլիս և Կարապետ պատուելի իր հայրենիքը՝ Արարկիբ գնացին: Ս. Գրոց և Եկեղեցական պատմութիւն Պ. Գարեգինը կը զատախօսէր, հայերենի դասերը առժամանակ մի Պ. Ալեքսանին յանձնուեցան. յետոյ Յովհաննէս պատուելի Մաւեանը յաջորդեց. թուարանութիւն, գեղազրութիւն և աշխարհագրութիւն Յարութիւն Արարկա-

ւագ (Մոսկէս Եպո. Կէօմբիկճեան) կը զատախօսէր:

Եսայի պատրիարք Եղիպտոս զնաց Երուսաղէմի գրաւեալ կալուածներու կարգադրութեան համար ևւ անյաջող վերագարձաւ: 68ին Մուրատեանը և Ուսոյս Գէորդ Պարխուտարեանը (Մակար Եպո.) վարդապետ ձեռնադրեց, որոց հակառակ էին Միարաններէն ոմանք, զիսուորարար լուսարարապետ Կարապետ եղիսկոպոսը: Անուանակոչութեան ատեն երբ Մակար ըսաւ Պատրիարքը, մեր զպրոց կարգին մէջ Գէորդ երէցեանը առանց պատճառի զըսուած ձիծաղի պոսթիլում մը բրաւ. ժամէն ետքը երբ պատճառը հարցուցինք, ըսաւ. Ուրհներէն լեզուով Մակար կը նշանակէ էջ:

69ի Զատիկէն առաջ կամ վերջը, Երուսաղէմի Պոլոսյ փոխանորդ Սիմէոն Եպո. Մէֆէրեանը և Սարգիս Արքեպո. Հասան-Ջալալեանը եղիպտոսէն Երուսաղէմ եկան: Պոլսէն Գահրիէ հանդիպելուն պատճառը դարձեալ կալուածական խնդիրն էր, զոր յաջողած էին կարգադրել Աղեքսանդրիոյ մէջ զեանի խոշոր կտորի մը զոհութեամբ: Ապա այս կտորը կը ծախուի 15 հազար ոսկիի և որուն վրայ այժմ ձիգուրթներու կըրթական հաստատութիւն մը կառուցուած է:

Ջալալեանը Գէորդ Գ. երջանկայիշատակ կաթողիկոսը Պոլիս զրկած էր իրբեւ փոխանորդ, բայց Բ. Գուրը չընդունեց. ուստի յերուսաղէմ ուխտն ընելէ յետոյ վերագարձաւ ի Ս. Էջմիածին. իսկ Սիմէոն Եպո., որուն կը փոխանորդէր ի Պոլիս Փիլիպպոս վրդ. Նաճարեան, մի քանի ամիս մնաց և Պատրիարքի հետ խորհրդակցութեամբ ժառ. Վարժարանի երեք ընդունակ աշակերտներ սարկաւագ ձեռնադրել, Պոլիս զրկել և հոն մասնաւոր դասաւանդութեամբ՝ պատրաստել ժառ. Վարժարանի ուսուցչութեան:

Երեք կոչումներն էին Գարբիէլ Ապայեց, Մելքոն Յակոբեան Ռոտոստոցի և Մաքսուտ Մաքսուտեան Գամասկացի. երեքն ալ թէև շատ յօժար չէին պայմանագրական ծանր լուծին տակ մըտնել, սակայն ուսանելու տենչը, և ապագայ ուսուցչութիւնը հրապուրեցին և Օգոստոսին թէ Սեպտեմբերին երեք սարկաւագները ճամբայ ելան Սիմէոն Եղիպ-

կոպտի հետ, և Պոլիս եռուզեռի մէջ գրտան. Խրիմեան՝ պատրիարք ընտրուած ևւ ճամբայ ելած էր Պոլիս գալու, ընդունելութեան պատրաստութիւն կ'ըլլուէր:

Մեզ ուսուցիչներ սահմանուեցան Ֆրերաններէնի համար՝ Յակոբ Ոսկան, մաթէմատիքի՝ Փասզալ Թուլեան, Թուրքերէնի՝ Պօճա Ռէթէոս, յորմէ օգտուեցաւ առւելապէս Մաքսուտ սարկաւազ, որովհետեւ արդէն արարախօս ու արարազէտ էր: Մօտ երկու տարի շարունակեցինք երուսաղէմատան մէջ վանական կեանքով առանց Պոլսոյ աջն ու ձախը գիտնալու: Այցելուներ ունէինք, երբեմն Մատթէոս վրդ. Իզմիրլեան (երջանկայիշատակ Մատթէոս Կաթողիկոս), յաճախ Կիւրինցի խեղճ Կարապետ: Առաջին և վերջին անգամ Վարդոփեանի Կէտիկ Փաշայի թատրոնը գացինք Վարդանանց Տօնին՝ Հայրիկի մէկ ուկի՛նուէրով, իրեն եղբորորդի Պօրէնին հետ:

Երուսաղէմէն նոր փոխանորդ եկաւ Պօրէն վրդ. Մխիթարեանը, որ վերջը եղեւ սիոյ առաջնորդ Պսրէն Եպս. եղաւ, և Ս. Սարգիս վանքին մէջ ինքնանուէր զոհ եղաւ ընդհանուր կոտորածին:

Որտանեցուոյն և Տաթևացուոյն անունները չէին յիշուիր Պոլսոյ մէջ և Առաքելոցոյին: Մենք, ընտել Երուսաղէմի մէջ Հայեկեղեցւոյ հոգոյ պաշտպան այդ խնկելի անուններու յիշատակութեան, ամէն պատարագներուն որոց կ'սպասուորէինք, համարձակ կը յիշատակէինք և տակաւ սովորական գարձաւ:

71'ին վերադարձանք յերուսաղէմ ընկերակցութեամբ զպիր Գրիգոր Իւթիւճեանի (Գէորգ Եպս. առաջնորդ Եւրոպայի) որ երուսաղէմէն վերադարձած էր: Ինն օր Ազգեսանդրիս Բարանքիկ պահելեն ետքը հասանք Յոզպէ, ուր ուրախութիւննիս պղտորեցաւ, Երուսաղէմէն եկած հրամանի մը վրայ, որով կ'արգիլուէր Գրիգոր Երուսաղէմ ելնելու. պարտաւորուեցաւ վերադառնալ Պոլիս: Լուսահողի պատրիարքին լաւազոյն յատկութեանց մէջ միակ պահասութիւնն էր անընկճելի խտտութիւնը: Վտարուած, կամ ինքնակամ գնացողները այլևս չէին ընդունուեր. Գրիգորէն շատ առաջ Բարսեղ Սարկաւազ Այազմալեանը (Հմայեակ Եպս.) վտարուած էր, մեր պաշտօնավարութեան օրով ալ կարապետ Սար-

կաւազ Պարտիզակցին (Վահան վարդապետ) վտարուեցաւ:

69'ին Չամ-Թաղէն Ելանք և 71'ին Չամ-Թաղ մտանք մինչև 81. Մուրատեան թէ ուսուցիչ էր և թէ՛ տեսուչ. Սաւալանի վերջնականապէս Սթոնէն մեկնելէն ետքը՝ Սիօնի խմբագրութիւնն ալ իր վրայ մնաց և մեր գասերը որոշուեցան և գործի լրծուեցանք, տակաւ ընտելացանք և սիրեցինք պաշտօննիս. քաղաքացի գիշերօթիկ տղաքներ ալ ընդունուեցան և աշակերտներու թիւը քառասունի բարձրացաւ: Հայերենի ուսուցիչն էր Մամբրէ Վրդ. Մարկոսեանը, որ երբեմն կ'աշխատակէր Սիօնի, ինչպէս և Մովսէս Վրդ. Կէօմբիկճեան և Գէորգ Սարկաւազ Շահինեան, որ հայաշայտ ըլժմիտ առաջին զոհն եղաւ Տիգրանակերտի մէջ. իմ գասերս էին բնապատմութիւն, աշխարհագրութիւն և կրօնական. Մեկքոն Սարկաւազ կը դասախօսէր թուարանութիւն, ընդհ. պատմութիւն և բոտ հարկին ուրիշ առարկայ. իսկ Մաքսուտ Սարկաւազը կ'աւանդէր թուրքերէն և ազգային պատմութիւն:

Մի քանի տարի անփոփոխ կերպով այսպէս շարունակեցինք: Մամբրէ Վրդ. պաշտօնով եղիպտոս զրկուեցաւ, այս պատճառաւ հայերէն գասերն ալ մեզ վիճակեցան. Մեկքիսեղեկ Վրդ., տկարութեան առթիւ, բժշկաց խորհրդով Եւրոպա գնաց. վարժարանի վարչական գործերն ալ մընացին մեր երեքին վրայ. վերադարձին կ'սպասուէր աւելի օգտակար զպրօցալարութիւն մը, ընդհակառակն երթեկէն ի վարժարան նստացուց և միաբանական ինչինչ խնդիրներու պատճառաւ միաբանակցութիւնէ քաշուելու և բարեկամներու աշխատութեամբ Չմիւսնիոյ առաջնորդութեան պատրաստութեանց սկսաւ:

Չմիւսնիոյ առաջնորդական ընտրութեամբ մեկնեցաւ Մուրատեան. վարժարանի տեսչական հոգը մնաց մեր վրայ. մատակարարական հոգը ստանձնեց Մաքսուտ Սարկաւազ, կարգապահական հոգն ալ Մեկքոն Սարկաւազին և մեզ բաժին ինկաւ: Մուրատեանի մեկնելէն յետոյ Սիօնը մինչ ի մահ շարչարկու պարտաւորութիւնն ալ մեզ վիճակեցաւ: 1877 յուլիս 3'ին արեղա ձեռնադրուեցանք: Կարձեմ Չեր ուզածը պիտի գտնէք բաւական Երկար գր-

բութեանս մէջ. առէք Ձեզի պէտք եղածք ճշդելով քուսկանները ՍԻՅԵՆ հաւաքածոյներէն:

Սիրոյ ողջունելու

Մնամ աղօթարար

ՍՍՀԱԿ Բ. ԿԹ. ԿԻՂԿԻՈՅ

ՊԱՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ԻՍԻՐԱՅԷԼԻ ԶՈՒԻԲԵՐԷ

(Ճարտնախորհիւն եւ վեց)

ՅՈՊՊԷԻ ԸՄՄՐՈՒՆ ՎՐԱՅ

Երբ հիները անցնէին երեսուցեակէն Յոպպէ տանող ճամբէն, կը հանդիպէին նոյն մը հորերու եւ աղբիւրներու, որոնք սակայն նուազ պատմական արժէք կը ներկայացնեն: Գարաւուն ունէր իր աղբիւրը, նման Ոփաղի աղբիւրին, ու իր աւազանը: Այդ աղբիւրին թոյլ տեղի ունեցաւ այն արտասոյթը կոխը, ուր Գաւիթի եւ Յերուսթէի տաներկուական արտոյնանները դիւրաք որակուող ըրին՝ մինչեւ վերջին շունչը: Կարիաթարիմ, Գարաւունի չորս քաղաքներէն մէկը, ունէր իր աղբիւրը, զոր Խաչակիրները անուանեցին «Աղբիւր նարտից»: Այս աղբիւրը ոչ մէկ յիշատակ չ'արժնայներ: ԻՂնէնք մինչեւ Էմմաուս. նոն կեղեցիին մօտիկ կը տեսնենք աղբիւր մը, ուր, ըստ Սոզոմենոսի, Յիսուս կը հանդիպէր երբեմն ստփերը լուայրս ճամբը: Սիրուն աւանդութիւն մը, կապուած Խուսն Ալիի ու համանուն աղբիւրին, կը կեցնէ անցորդը Յոպպէի ճամբուն վրայ՝ Սարիսի կիրճին բերանը: Իսկ Ալն Քաթիլ (Շնորհաց աղբիւր), ուր հնագոյն աւանդութիւնը կը զեւտեղէ Մարիամի այցելութիւնը եղիտարիթի, այս ճամբէն քիչ մը կը շեղին: Յոյժ պատշաճօրէն Ս. Կոյսի անունը տուած են նաև այս գեղեցիկ աղբիւրին, որ տեղին հարստութիւնը կը կազմէ: Միթէ կարելի՞ է տարակուսիլ՝ թէ Մարիամ այդ աղբիւրէն յաճախ խմած ըլլալ այն երեք ամիսներուն, երբ իրբու հիւր կ'ապրէր իր ազգականուհիին մօտ:

ՅՈՐԳԱՆԱՆԻ ՀՈՎԻՏԻՆ ՄԷՋ

Հիմա բնկերանանք Գալիլեացի ու խառնորներու կարաւաններուն, որոնք տաներէն ետք կը զտուային զէպ իրենց հիւսիսի հեռաւոր գաւառը: Եթէ անոնք ուղեւորէին Յորզանանի հովիտին վրայով, ճամբու առաջին մասին վրայ պիտի չպատահէին ոչ հորերու եւ ոչ աղբիւրներու: Միայն Բեթանիայէն անդին «Արեգակի աղբիւր»ին թովէն շրջան մը բնկէ ետք՝ զէմերին պիտի ելլէր անել ուղի մը, որուն խորը պատշաճօրէն մտած է այսօր «Տղբուկներու աղբիւր»ը, որ քանի մը դարէ ի վեր կը կոչուի «Առաքելոց աղբիւր»:

Երբ Յորզանանի հովիտը բացուի ճամբորդին առջեւ, տեսարանը մէկէն կը փոխուի: Չօր ու երաշար անապատին կը յաջորդէ արմաւենիներով ծածկուած դաշտը, ուր է՝ նոխ եւ ուռնազարդ նօր կամ շերտիղեի երիտօր: Ներկայիս արեւադարձային բուսականութեամբ հարուստ այս վայրը՝ անցեալին մէջ վայր մըն էր երաշտութեան եւ անպատեհութեան: Ո՞վ կը հաւատայ թէ ինչպէս անցեալի երաշտութիւնը, նոյնպէս ներկայի պարարտութիւնը առաջացած ըլլան միեւնոյն ջուրէն: Երկրին բնիկները եկած էին օր մը բակու եղիսէ մարգարէին. «Ահաւասիկ քաղաքիս բնակչութիւնը բարի է, ինչպէս աւերդ իսկ կը տեսնէ, բայց ուրերը շար են եւ երկիրը՝ անպաւակ»: Մարգարէն բաւաւ չ'իմծի նօր կուս մը բերէք ու մէջը ազ գրէք»: Բերին: Ու մարգարէն ջուրի ակերուն թոյլ գնաց, ձեռք առնալ եւ ըսաւ. «Ա՛յսպէս կ'ըսէ Տէրը. մը բժշկեմ այդ ջուրերը ու թո՛ղ ըլլալ անկէ մահ եւ անպաւակութիւն»: Ու ջուրերը բժշկուեցան մինչև այսօր, եղիսի խոտերուն համաձայն:

Ներկայիս եղիսի աղբիւրը կը հօտի միեւնոյն առատութեամբ եւ նոյնքան արգասաւորող, ինչպէս էր մարգարէի օրերուն, բոլորով օտարտակն այն բլուրին, որուն վրայ շինուած էր Յեսուսի երիտօրը: Իր ջուրերը կ'առօգտեն պանանի, լեմոնի, նարինջի և այլն պարակցները, որոնք Երրորդ երիտօրի՞ն՝ հարստութիւնը կը կազմեն:

Երիտօրէն անդին, զէպ արևելք, աւազակոյտերու մէջ, ուր իր անկողինը դրած է, զից նագոյն այիքներով կը թաւալի Սուրբ Գիտը: Բայց հա՞րկ է զբաղիլ իրմով: Մենք հոս միայն կը խօսինք այն համեստ ու անշուք ջուրերու մասին—ակեր, աղբիւրներ, հորեր ու ջրամբարներ—, որոնք կապուած ըլլան պատմական, նոյն իսկ ազօտ, յիշատակի մը: Յորզանան, ինքնին, բանաստեղծութիւն է համակ:

Բեթանի հովիտէն ու Տիբերիական ծովէն անցած ժամանակ՝ Գալիլեացի ու խառնորները կը հանդիպէին Յայնեոսին — այսօր Այն էլ Նէսիտի — ու մօտերը գանուող ակերու, ուր մօտս հեռու Ակիւթոպոլիսէն: Հո՞ն կը մկրտէր Յովհաննէս, երբ շէր մկրտէր Բեթանիայի և կամ Երիտօրի հանդիպակաց Բեթարբայի մէջ:

ՍԱՄԱՐԻԱՅԻ ՄԷՋԷՆ

Հարաւէն հիւսիս շիտակ ճամբան զէպի Գալիլիա, կ'անցնէր Սամարիայէն՝ գրեթէ ուղիղ գիծով: Հրեաները այդ ճամբուն վրայ ստեղծուած անքններու կ'ենթարկուէին իրենց զարաւոր սասիներուն՝ Սամարայիներու կողմէ:

Անցած մը, գուցէ երեսուցեակէն առաջինու շեւորութիւնէն զարմին, Յիսուս այս ճամբան բնութեց աշակերտներուն հետ: Բնկերանա՞նք իր ու-

(*) Երկուրդ երիտօր Ամապի օրով շնչած է Ալիէլ Բեթլայի իր անդամիկին՝ Արեմիի նէս ու Բաղաթիմ զուսներ կանգնած է իր կեսեր որդիկն՝ Սեզուրի նէս: Ի. Թ.

զեկիցնեբունէ Գրեթէ չորս ժամ նետաձուլ քայի-
լէ ետք՝ կը ներկայանայ գեղեցիկ ազրիւր մը—
այսօրուան էլ Պրէն —, որ կը յիշեցնէ Սամուէլի
և Գատաւորներու ժամանակ ժողովուրդի հոծ հա-
ւաքայթները Մասփայի մտտակայ սարահարթին
ժրայ։ Մէկ մղան անդին, ճամբուն ձախակողմը,
հոյ ուրիշ ազրիւր մը, որ անուշին նետ կը պա-
նէ Ենթիլի այնքան կարեւոր յիշատակները։ Այս
ազրիւրին թով բանակեցան Արբանձակ եւ Յակոբ,
կրկնապահեցին Տիրոջ ու ստացան ծանօթ խոս-
տունեցրը։ Այս ճամբուն ժրայ գանուղ իւրա-
քանչիւր անց իր պատմութիւնը ունի։ Բայց մենք
Յիսուսի նետ փութանք զէպի՝ նաղաբան Սիւ-
քեմը, Եփրեմի լեռներուն մէջ, Երուսաղէմի եւ
Գալիլեայի կէս ճամբուն ժրայ։ Յիսուս եւ աշա-
կերաները մէկ ժամէ ի վեր կը քային արեւելեղ
երկար զաշտէն, ու կէտքուան միջոցներուն կը
հաննին Յակոբի ջրհորին, մտաւորն առջեւ ան-
ժուկ ու խորունկ այն նովիտին, ուր քաղաքը
բարձրած է Գերաղ եւ Գալիլեայ լեռներուն մէջ-
տեղ։ Այս այն ջրհորն է, զոր Յակոբ նահապետ
չինեց Մորեայի կապիտին մաս եւ օրմէ խմեց ինք,
իր որդիներն ու խաները։ Այժմ կը գանուղեք
խել եւ խել նահապետներու կայունածին մէջ։ Յօլ-
սէփի՝ Եփրատոսի եւ Երազելի աղաւթարքին ու-
կորները կը հանգչին մտտակայ զաշտին մէջ, զոր
հայրը կատարով իրեն թողած էր։

Յիսուս յոգնած է ճամբէն, և մինչդեռ աշա-
կերաները քաղաք կ'երթան գնուձնեբուն համար,
ինք կը նստի հորին բերանը զրուած քարին վը-
րայ։ Յանկարծ կին մը կուգայ շրջականերէն՝
հորէն ջուր հանելու համար։

— Ջուր տո՛ւր ինձի, կ'ըսէ Յիսուս։

— Ի՞նչպէս, զու որ հրեայ ես, ջուր կը խընդ-
րես ինձմէ՞ Սամարացի կնոջմէ մը։

Իսկայպէս հրեաները յարաբերութիւն չունէին
Սամարացիներու հետ։ Յիսուս կը պատասխանէ .
— Եթէ զու գիտնայի՛ր Աստուծոյ պարգեւ-
ները եւ զայն որ քեզի կ'ըսէ՝ Ջուր տուր ինձի,
զո՛ւ անկէ պիտի խնդրէիք ու անկեա քեզի կեն-
դանի ջուր պիտի տար։

Կենդանի ջո՛ւր . . . Միշտ այդ ջուրը՝ հո-
սուն, զով ու ջինջ, որուն պակասութեան հա-
մար կարելի է ըսել՝ թէ այս երկիրը մինչև այս-
օր ցամաք ու ամուշ մնացած է։ Եւ կինը այդ
պահուն կը խորհի գեանէն՝ բղխող նիւթական
ջուրին վրայ, մինչ Յիսուսի խոսքերը տարբեր
իմաստ ունենին։

— Տէ՛ր, զու զոյլ անգամ չունիս, ու այս
ջրհորը խորունկ է. ուրիշ՝ կենդանի ջուր պիտի
ունենաս։ Միթէ՞ զու աւելի մե՛ծ ես քան մեր
Յակոբ հայրը, որ մեզի տուաւ այս ջրհորը, որ-
մէ խմեց ինք և իր որդիներն ու խաչիկները։

— Ով որ այդ ջուրէն խմէ՝ զարձեալ կը ծա-
րաւի, բայց իմ տուած ջուրէս խմողը պիտի չը
ծարաւի յաւիտեան. եւ այդ ջուրը իրեն համար
պիտի ըլլայ ինքնարուզի ջուրի ազրիւր մը յա-
ւիտեանական կեանքի մէջ։

Կինը ջուր հանելու աշխատութեանէն զերծ մը-
նայու կանխանոգութեամբ՝ կը պատասխանէ ան-
միջապէս.

— Տո՛ւր ինձի այդ ջուրը, Տէ՛ր, որպէս զի
չձարաւիմ և ջուր հանելու չգամ աշտակ։

Ի՛նչ է կին, որքա՛ն նոսր է թափանցելէ այն
նպատակէն, որուն կը տանի խոսակերպ համբե-
րութեամբ ու աստուածային նարտարութեամբ
մը։ Յիսուս քայլ առ քայլ կը մտեցնէ Սամա-
րուհին իր թշուառ վիճակի գիտակցութեան,
մարգարէի մը հանդէպ գանուելու զգացումին ու
կէթ ոչ լրիւ՝ գէթ մասնակի նակեցողութեան
Աստուծոյ պաշտամունքին հողում և ճշմարտու-
թեամբ։ Կինը ընդ ազոտ գիտէ՝ թէ օր մը Մեսիան
պիտի գայ ու սորվեցնէ այդ ճշմարտութիւնները.

— Գիտեմ որ, կ'ըսէ, Քրիստոս անուանեալ
Մեսիան պիտի գայ։ Երբոր գալու ըլլայ, այդ
ամէնը պիտի յայտնէ մեզի։

— Ես եմ այն՝ որ քեզի նետ կը խօսիմ, կը
պատասխանէ Յիսուս։

Մինչդեռ կինը իր համաքաղաքացիները կան-
չելու կ'ըլլայ զէպի ջրհորի մարդը. Յիսուս մտեր-
մաբար առարկակեան պաշտօնի անհուն նոսա-
նկարը կը պարզէ աշակերտներուն առջև, որոնք
նոր զարձած էին քաղաքէն — Յակոբի ջրհորի
բերնին դրուած այդ քարը, ճանաբին քարերուն
և Գողգոթայի ժայռերուն համահաստար, պէտք
է նուիրական ըլլայ մեզի, լսած ըլլաւուն համար
յաւիտեանական կեանքի այդ խօսքերը։ Երանի՛
թէ այսօրուան Սամարացիներն ալ, իրենց հայ-
րերուն նման, ըսէին Յիսուսի համար. «Գիտեմք
եթէ դա՛ է ճշմարտեա Փրկիչ աշխարհաց»։

Յիսուս չէր կրնար թողուլ Սամարիան առանց
անցնելու Գոլթայիմէն, այս օրուան Թէլ Տորան։
Թէև մեզի անձնօթ՝ բայց ինք շատ աղէկ կը
ճանչնար այն ջրհորը, որուն մէջ ձգուած էր Յօլ-
սէփ, Յուդայի խորհուրդով՝ իսմայելացիներուն
քսան դահնկանի վաճառուելէն առաջ։

Գ Ա Ւ Ի Ե Ա Յ Ի Մ Է Ձ

Գալիլիա ջուրի կողմէ աւելի հարուստ է քան
իր Հարաւի երկու զրացի նահանգները. բայց իր
ջուրերը չեն այնքան հարուստ՝ յիշատակներով։
Վեց կամ ութ անգամ հազար տարիներ պատե-
րազմի զաշտ եղած է ան. բայց ի՞նչպէս չէ պա-
հած գէթ յիշատակը այնքան պայքարներու, ուր
մարդիկ արիւնի ուղիներ խոտնեցին իր փտակնե-
րուն և նեղեցիներուն։

Երբ անցած ենք արդէն ձիմիմէն ու իր վա-
զուն ջուրերէն, չենք կրնար ազախանալ Եզրա-
յիլի ընդարձակ դաշտէն, առանց ակնաւի մը
ձգելու աշակողմը՝ Գեղարուի ամայի լեռներուն
վրայ։ Աստուած կարծեա իրականացուցած է ա-
նոնց վրայ Սաղմոսերգութիւն անէ՛ծ քը.

Լեթիմ Գեղարուս, մի՛ ինչէ ի ձեզ ցող,
եւ մի՛ եկեցէ ի վերայ ձեր անձեւ, անպատսնմ
պսղոց.

Ձի մնոց սպակամեցու ատպար զօրաուրաց։

Եւ մինչ լսել կը կարծենք տակաւին Դաւի-
թի ողբը՝ Սաուուրի և Յօլթաթանի վրայ, յաղ-
թանակի ուրիշ երգ մը կը հնչէ զաշտի հանդի-
պակաց կողմէն, ուր բազմաթիւ ազրիւրներ կ'ա-

առցեն կարմեղոսի ստորոր: Գերօրբան է կրօցողը.

Հասին քազաւոր եւ հակաեցան,
Յայնմաւ զազնապեցան քազաւոր Բանամացոց
Ի թաւմաւ ի վերայ շոց Մակեղլոցայ.
Զազաւորիւն աւարայ եւ ոչ առի,
Յերկնից հակաեցան առեղլ յիւրաքանչիւր յորին-
ուածոց.

Ետն պատեալով ընդ Սիսաւայ:
Հեղեղոսն կիտմի մեծեաց զնոսս,
Հեղեղաւն Կաղեսիմայ, հեղեղոսն կիտմի:

Գեղէն, Բարակէն նուազ բախտաւոր, չու-
նեցաւ երբևք Գերօրբան մը, որ երգէր Մազիա-
նացիներու զէմ իր քաջագործութիւնները. բայց
իրբն վկայ կը մնայ տակաւին Արազի աղբիւրը:
Հոն Աստուած զատեց այն երեք հարիւր քաջե-
րը, որ մասնակցեցան իր սազակեան հնարքնե-
րուն եւ յաղթանակին. «Եւ եղև թիւ ամենեցուն՝
որ լափեցին ձեռամբ եւ լեղտով իւրեանց՝ երեք
հարիւր այր. եւ մնացորդք ժողովրդեանն ան-
կան ի վերայ ճնկաց իւրեանց բովոյն ջուր: Արա-
զի աղբիւրը կը կոչուի այսօր Ան ճալոս, չորս
քիլօմէրդ զէպ արեւելք Ձէրայինէն կամ Յեղրա-
շէլէն եւ ձեռնեղ կուտայ Յորգանան թափող զըլ-
խաւոր գետակներէն մէկուն:

Յեղրայէլ պէտք չէր տեղ գրաւեր հոս, եթէ
այդ քաղաքը շինչեցնէր Աքաւորի ու Յեղրայի
շարագործութիւնները ու այն պատահաւոր, որ
բոլոր պատժուեցան: Յեղրայէլ կը շինչեցնէ նաեւ
եղիայի աղօթքով ամբողջ երեք տարի երկինքի
փակուիլը, աղբիւրներու ցամաքիլը ու բովանդակ
երկրին վրայ տիրող երաշան ու աւերածը, մինչ-
նէ այն օրը, որ, զարծնալ եղիայի աղօթքով,
Աստուած վերջ տուաւ պատուհասին: Զէ՛ք կար-
ծեք տեսնել՝ կարմեղոսի զազաթին վրայ կանգ-
նած՝ Բահայի քուրմերուն այս աճարեկիւրը, որ
երկինքը կը ջննէ ու շարժութեամբ ու կ'երկա-
րածող աղօթքը, մինչև որ, վերջապէս, ծովին
վերև կը տեսնուի ամպի ծուռն մը սիրբեղ զթափ
տուն՝ աւետարները անձրեւին: Եղիայ յուր կը
զրկէ անմիջապէս Աքաւորին. «Ի՞ճէ՛ կատարդ ու
ի՞՞ր, գուցէ անձրեւի բնուիս», ու ինք, Աս-
տուծոյ հրամանով, Աքաւորի կառքին առջեւէն
կը վազէ մինչև Յեղրայէլի գուռը եւ ա՛հ՝ կը
մթաղնի երկինքը ամպով եւ հողմով ու կը սկսի
տեղաաւարափը՝ զաշար սրօղիլու առտինան:

Գարձեայ պատերազմի շինատակներ կ'ար-
թնցնեն՝ թէ՛ Սեփօթի շուրերը, նազարէթի միւս
կողմը, որոնց մօտ 1187ին բանակած էր Բաշա-
կիներու զօրքը, Սալահադինի յարձակման նա-
խօրեակին, եւ թէ՛ կրեանի աղբիւրը, Կանայի
մօտ, ուր քրիստոնէայ բանակի յառաջապահնե-
րը, կոսուելով մէկը տասի զէմ, բնաջնջուեցան
Սարակինսաներու յառաջապահներէն: Այն աղ-
բիւր, աւաղ, չգտնուեցաւ Գուրուն—Հաթիթինի
այդ բարձունքներուն վրայ, որ հանդիսատես
ըլլար այս վճռական ճակատամարտին: Աղբիւրի
մը ներկայութիւնը թերեւս մերկէր Գուրուն Լու-
սինեանի զօրագունդերը, որոնք արեւն, խամ-

սիլնէն եւ ջուրի պակասութենէն պարտուել է՛տք
պարտուեցան Սալահադինին: Այսպէս Գալիլի-
այի ջուրերը հանդիսատես եղած են սղբերգա-
կան կամ սաղմական պայքարներու:

Այս գաւառը թէև չունի Յակոբի ջրհորը,
բայց ունի իր Գեննեսարէթի լիւքը, որուն ջուրե-
րը, աւելի հնագանդ Յորգանանի ջուրերէն, խա-
ղաղեցան Յիսուսի հրամանով, հանդիսաւայր ե-
ղան հրաշայի ձկնորսութեան ու իրենց կոճակ-
ներուն մէջ ամփոփեցին յաւիտեանական կեանքի
խօսքերը, որոնք արձագանդած էին անգամ մը
Յակոբի ջրհորին վերև: Գալիլիա ունի նաև Կա-
նայի աղբիւրը, որուն ջուրը գինիի փոխուեցաւ
Յիսուսի հրամանով:

Բայց Գալիլիայի նուիրական հմայք մը տա-
լու բաւական պիտի ըլլար միայն Սուրբ Կոյսի
աղբիւրը, նազարէթի այդ անմահն գոհարը:
Թէև չկայ եղիլութիւն մը որ Կոյսի անունը ցմիւս
կապէր նազարէթի այս միակ աղբիւրին, պատ-
մական արժէքը զուրկ է նաև այն աւանդու-
թիւնը, որ հոն կը գետեղէ Գարբիէլ հրէշտակա-
պետի ու Մարիամի առաջին հանդիպումը: Սա-
կայն չի՛ բաւեր սա իրականութիւնը՝ թէ Մա-
րիամ, նման իր համաքաղաքացիներուն, ամեն
օր, առանձին կամ Մանուկին հետ միասին, կ'եր-
թար ջուր բերելու այդ աղբիւրէն:

Նէհեման իրաւունք ունէր հոգարտանալու Ա-
րանայով ու Փարփարայով, որոնք Գամատկոսը
«Անագատի Մարգարիտ» բրած էին: Սակայն մի-
թէ Գամատկոսի բոլոր գետերը կը հաւասարին
այս միակ աղբիւրին, զէպի ուր նազարէթցի
համեստ ու չիկնտա աղջկան մը զիմելը տեսնելով՝
կարելի չէ անդիմադրելիորէն չմտուիլ ինքնամ-
փոփոխուիլու եւ խորհելու Ս. Կոյսին վրայ:

Հայագոց
Ս. Ե. Ն.



— Յիսուս եղած է մաքոց մէջ եւ պիտի դառնայ
մաքոց մէջ. վասն զի զանո՞ք կը սիրէ: Բայց յանախ
պիտի ծանկուի՝ միմտի մնալու համար: Մաքերը սի-
բելու համար պէ՛տ է երբեմն բողոյ զանո՞նք:

ՅՈՒՀԱՆՆԷՍ ՂԱԳԻՆԻ



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՏԱՐԱԳԻՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ

(ժ.Գ. ԳԱՐ)

1. Մխիթար Սկեռացին մէկն է ժ.Գ.րդ դարու մեր մտաննագիրներէն, և մէկը նաև այն մանականներէն, որ ստարեցին Սկեռացի վանքին գարգացման: Ինքն իրբևս կիրիկեան արքունիքի մարդ, ուղեկից եղաւ 1254-ին Հեթում Ա.ի՝ ղէպի թաթարիստան: Մխիթարի գրուածքներէն մեկի հասած է «Յաղագս Համապատուութեան Երկոտասան Մուսկոյոց» խորագրով գործ մը, որ 1860-ին է տպագրուած Վանուցս Տպարանին մէջ: Այդ գործը տեղեկագրութիւն մըն է այն պատուիրակութեան պաշտօնին, զոր ստանձնած էր Մխիթար՝ Բարձրերդցի կոստանդին Կաթողիկոսէն, երթալ Պաղոմայիս (Աքեա) և յանուն կաթողիկոսին յարգանքներ մատուցանել պապի Լեկաղին, որուն քով արդէն փութացեր էին Հայ արքունիքի պաշտօնեայք: Լեկաղը, նախ լաւ ընդունելութիւն մը չէ բրած Հայոց կաթողիկոսի պատուիրակութեան. բայց յետոյ զիջանելով՝ ընդունած է Սկեռացին և իր ընկերները. և յետոյ՝ հարցումներ ուղղած է դաւանական և Աթոռական խնդիրներու մասին, իմանալ ուզելով Հայ եկեղեցւոյ դաւանութիւնը: Մխիթար ճարտարութեամբ և Ս. Գրոց վկայութիւններով տուած է հարկ եղած պատասխանները, զորս յետոյ զրի առած է Հեթումթագաւորին առաջարկով և Կաստաղոնի Յակոբ Եպիսկոպոսին յորդորուածով, ինչպէս կը կարգանք իր գրքայիկն սկիզբը: Մխիթար իր գործին վերջն ալ գրած է Հեթումի ուղղեալ ոտանաւոր ընծայական մը: Մխիթարի գործին բովանդակութեան մասին խօսիլ զուրս կը մնայ մեր նպատակէն. մենք միայն պիտի պալ զենք Մխիթարի գիրքին այն տողերը, որ կը վերաբերին մեր այս յօդուածի վերնագրին:

2. — Սկեռացին՝ Երուսաղէմի տարագիր Եպիսկոպոսին նկատմամբ կուտայ (էջ 7-10) շահեկան տեղեկութիւններ, նախ

յիշելով պատուիրակութեան թուականը. «Եւ եղև այս ի Հայրապետութեան Հայոց կոստանդեայ քառասուներորդ երկրորդ ամին, և ի թագաւորութեան Երուսակոմոս Երամեան տոհմիս Հեթումի»:

Կոստանդին Բարձրերդցին զահակաւած է 1220-ին, հետեւաբար այս պատուիրակութիւնը կատարուած կ'ըլլայ 1262 ին: Սկեռացին՝ յետոյ իր ճամբորդութեան մասին կը գրէ. «Եւ զի ձմեռնային էր ժամանակ և բազում աւուրս ծանրանաւեալք, հազիւ հասաք մերձ ի յիւն Գեկեմերերի ամսոյ ի քաղաքն Աքայեա ընդ մեզ ունելով նրամանաւ կարողիկոսի մերոյ զԵպիսկոպոսն Երուսաղէմի զմեռասեռ զսեալ ի Տրայիանուպոլիս»: Այս խօսքերէն կը հասկցուի թէ Սկեռացին ճամբորդութեան ժամանակ, Տրայիանուպոլսոյ մէջ կը զանուէր Երուսաղէմի Հայոց Եպիսկոպոսը, որուն հայագրի ըլլալը կը հաստատուի «մերասեռ» բառէն: Տրայիանուպոլիս՝ հին Սիլիւսոսն է, Իսաւրիոյ թեմի մէջ, ծովեզերքէն կէս ժամ հեռի, հո՛ն մեռած է Տրայիանոս կայսրը, 117-ին, և հո՛ն անոր մահարձան մը կառուցուած է: Սկեռացին խօսքի ընթացքէն կ'երևի որ պատուիրակութիւնը Տրայիանուպոլսոյ մերձակայ մէկ նաւահանգիստէն, հաւանաբար Ատալիայէն, ճամբայ ելած՝ և Երուսաղէմի Եպիսկոպոսը գտած է Տրայիանուպոլի մէջ և իրեն ընկերացուցած, և կ'ամ Ալէլէքքէէն նախատելով պատահած են Սիլիւսոս, կիպրոսի դիմացը, և յետոյ ճամբորդութիւնը շարունակած՝ ղէպի Պաղոմայիս: Պատուիրակութիւնը, ինչպէս ըսինք, Լեկաղէն բաւական զժկամակութիւն տեսնել յետոյ, Երուսաղէմի Եպիսկոպոսին հետ կը ներկայանայ անոր, կը մատուցանէ կաթողիկոսին նամակը և ընծաները: Լեկաղը կ'ըսպառէր կաթողիկոսին այցելութեան. այդ պատճառաւ կը գայրանայ և կը մերժէ ընծաները, Երուսաղէմի Եպիսկոպոսին կուտայ նամակը և հեզութեամբ կ'ըսէ անոր. «Դո՛ւ ընթերցիր զայդ». և երբ ա՛ն կ'ըսկրսի կարգալ, Լեկաղը թոյլ չի տար աւարտելու:

Երուսաղէմի «մերասեռ» անանուն և Եպիսկոպոսը այսչափ միայն կը յիշուի Սկեռացին յիշեալ գրքին մէջ: Ո՞վ էր ան:

ճանչնալու համար գանի, պէտք պիտի բու-
լայ գիտնալ, նոյն թուականին, Սիւրբոյ
և Պաղեստինի խաղախան կազմութիւնը և
անոր նկատմամբ, ուրիշ յառաջ եկած է և-
րուսազեմը եպիսկոպոսին տարագրութիւնը:

3.— Սալաէտօտինի յաղթութիւնէն յե-
տոյ, Լատինները կ'իշխէին միայն ծովե-
զերեայ քաղաքաց պա-
սակտեալ վիճակի մը
մէջ. էյուպեան հարբու-
սութեան յաջորդներէն,

ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Մէլէք-էլ-Քեամիլ՝ ներքին խնդիրներու
պատճառաւ, իր իշխանութիւնը տկարա-
ցած զգալով՝ 10 տարուան համար, Եւ-
ֆալի գաշնադրութեամբ (1229), կը կա-
պուի Ֆրէտէրիկ Բ. կայսեր հետ, և Եգիպտոսը
Սրբեմտեան ազգերու յարձակումներէն
զերծ կացուցանելու պայմանաւ, Ֆրե-
տէտէրիկ կայսեր կը յանձնուէին Երուսա-
ղէմ, Բեթղեհէմ և Նազարէթ քաղաքները,
Աքնա տանող ճամբաներով և գիւղերով:
Ֆրէտէրիկ կայսեր այս սակաւատե իշ-
խանութիւնը մեծապէս տկարացաւ, Սիւ-
րիական լատին ստացութեանց մէջ զԵ-
նուած քրիստոնէից պառակտումէն և Մոն-
կոններու արշաւանքէն. վասն զի 1258'ին,
Թաթար զօրապետ Զուլադու խան, անկո-
րանակով մը Պաղտատը գրաւելէ վերջ, ար-
շաւեց Հայէպ և Գամասկոս: Այս երկու
քաղաքները առնելէ ետքը (1260), Թաթար
բանակը յառաջացաւ դէպի Ս. Երկրին կեդ-
րոնը. բայց Մանկու խանին մահուամբ,
Հուլադու ստիպուեցաւ ետ դառնալ, և
Քիթպողայ զօրապետին հրամայեց որ բա-
ւականաչափ զինուորներով շարունակ իր
արշաւանքը: Այս միջոցին, Եգիպտոսի
Սուլթանութիւնը կ'ստանձնէր Էմիրներէն
մին՝ Գուսուզ, որ Պիպարս ըսուած զօրա-
պետը զրկեց՝ Սիւրբոյ կողմերը Մանկոնե-
րուն արշաւանքը կասեցնելու համար: Պի-
պարս, Այն Ճալուտի մէջ, ո՛չ միայն ու-
ղենչացուց Քիթպողայի բանակը, այլ նաև
յաջողեցաւ Եգիպտոսի Սուլթանութեան
գահը բարձրանալ: Ան միահեծան տէր
զարձաւ Սիւրբոյ և Պաղեստինի, և վերջ
տալով էյուպեանց հարստութեան, հաս-
տատեց Մէմլուքներու իշխանութիւնը՝ որ
տեւեց գրեթէ երկու դար: Հուլադուի այս
արշաւանքին առթիւ զիտելի պարագայ մը
կայ, որ պէտք չէ մեր ուշադրութիւնէն վը-

րիպի. ըստ Հեթում պատմչի (էջ 47), Հա-
յոց Հեթում թագաւորը՝ իր բազմաթիւ զօ-
րագունդերով՝ միացած էր Պիպարսին Ուս-
հայի մէջ, և Միջագետքէն մինչև Սիւ-
րիա՝ անոր արշաւանքին կը մասնակցէին
Հայկական զունդեր, սրովհետև մասնաւոր
զաշնադրութեամբ մը կապուած էին, Կիլի-
կեան սահմաններուն տպահովութեան հա-
մար: Հեթում Ա. ի այս զունդերէն զատ
Չամչեան կը զրէթէ (Պատմ. Հայոց, Գ. 256)
Հուլադուի բանակին կ'ընկերանային Արեւ-
ելեցի Հայ զինուորականներ, ինչպէս Շա-
հինշահի որդին՝ Չաքարիա իշխանը, Սըմ-
բատ Ուսպիկեան, Սեւադա Խաչինեցին և
Բագրատունի Թաղիադին իշխանները: Այս
Հայ զօրագունդերուն քաջագործութիւն-
ներն և Հեթումի անսեսական կրիւներն՝
Պիպարսի արշաւանքներէն չկրցին ազատ
պահել մեր ցանկալի Կիլիկիան:

4.— Էլ-Մէլէք-բուքն-էտօտին Պիպարս
էլ Պրնտրքար, (1260-1277) Թաթարական

բանակը նուաճելով այլ
ԱՅՍ ԿԱՅՈՒԹԵԱՆ ևս երկրիւղ մը շունէր
ԷՅՏԵԻԱՆՔԸ Սիւրբոյ քրիստոնէից ոյ-
մերէն. և սկսաւ նկղել

զանոնք, և պատճել այն իշխանները և
եկեղեցականները որ ոյժ տուած էին Հու-
լադուի և Հեթումի զօրագունդերուն և
զիւրացուցած էին անոնց արշաւանքը: Պի-
պարս երկրին տիրանալով՝ կը քանդէր
բոլոր ամրութիւններն և կը հեռացնէր
նաև Ս. Երկրէն քրիստոնեաները և ազ-
գեցիկ եկեղեցականները, որոնց մէջ կը
գտնուէին Առաջնորդները և Պատրիարք-
ները: Մարինոս լատին պատմիչը իր «Ս.
Երկրի Պատմութեան» մէջ (*) (Հատ. Ա. էջ
25), կը յիշատակէթէ՛ նոյն միջոցներուն
Ռուպիքոս լատին եպիսկոպոսին հետ, աք-
սորուած են նաև Յակոբոս, Բանդայիոն և
Թոմիսաւ անուն եկեղեցականները և որ յե-
տոյ վերագարձած են: Մարինոսէ առնե-
լով՝ Երուսաղէմի միաբան Բառնաբաս վրդ.
Գանձակեցին ալ, իր «Յաջորդութիւն Պա-
սրիարայց Երուսաղիմի» գրքին մէջ (էջ 40),
կը յիշէ Ս. Յակոբայ գահակալ Յակոբոս

(*) Մարինոսի այս պատմութիւնը Իսպիլեմէ Հայե-
րէնի բարգմանած է. 1727'ին. Ղուկաս վրդ. Խարբեղ-
ցին, զօրձակցութեամբ Պոլսեցի Մաղախա զպրի: Այս
երկնաւոր ձեռագիրէն օրինակ մը կայ Ս. Արսո իս Մա-
սեւիպար. սնի մէջ. (Թ. 404 և 453):

Եպիսկոպոսին տարագրութիւնը, և նոյն
Եպիսկոպոսին Ս. Աթոսոյ յաջորդութեան,
իրբ ազրիւր, ցոյց կուտայ ա՛յն «Բ. յի-
շատակարան» որ, ըստ իր «յառաջարա-
ն»ին, արարական պատմութեանց և այլ
յիշատակարանաց հաւաքածոյ մ'է, «Ժո-
ղովկայ ՚ի ձեռն Երուսաղեմացոյ մերագնեայ
ուրումն բարեպաշտի»: Այս «Բ. յիշատակա-
րան»ին ծանօթագրութենէն կը հասկցուի
ուրեմն որ Բառնարաս վրդ. Յակոբոս Ե-
պիսկոպոսին յաջորդութեան և տարագը-
րութեան վերաբերեալ տեղեկութիւն մը
քաղած ու յիշած է իր գրքին մէջ, թէ և
մենք չենք կրցած ձեռք բերել այդ «Բ.
յիշատակարան»ը:

Ըստ Մխիթար Սկեռացոյն, Երուսա-
ղէմի «մերասեռ» եպիսկոպոսի մը պոյու-
թիւնը և 1262'ին, պատուիրակութեան մը
անդամակցութիւնը, ինչպէս տեսանք, կը
հաստատուի պատմականօրէն: Եկատի առ-
նելով Հայ և Մոնղոլ դաշնակից բանակնե-
րուն, 1258'ին, կատարած արշաւանքին
հետեանքով յառաջ եկած հակաքրիստո-
նէական հալածանքը և Սուլթան Պիպար-
սի ըրած տարագրութիւնները և Մարինո-
սի կողմէն Երուսաղէմի Յակոբոս Եպիսկո-
պոսի մը յանուանէ յիշատակութիւնը, իրբ
մին՝ ա՛յն թուականի աքսորեալներէն —
ինչպէս նաև Բառնարաս վրդ.ի տեսած ու
կարգացած «Բ. յիշատակարան»ը, կը հա-
մարձակինք Եզրահացնել թէ Մխիթար ըՍ-
կեռացիին «Երուսաղեմայ մերասեռ եպիսկո-
պոսը» պէտք է նոյնացնել Սուրբ Աթոսոյ
1260'ի գահակալ Յակոբոս Եպիսկոպոսին
հետ, թերևս վաղածանօթ մը կոստանդին
կաթողիկոս Բարձրբերդցիին, որ, 1238'ին
ուխտաւորութեամբ այցելած էր արդէն Ս.
Տեղեաց:

Այսպէս՝ յիշատակարաններն ևն որ ի
յայտ կը բերեն մեզ Ս. Յակոբոյ վաղեմի
գաւակներէն մին՝ որ, ի սէր Հայ Եկեղե-
ցոյ և Ս. Աթոսոյ, կը քամէ տարագրու-
թեան դառն բաժակը և սիրով կը տանի
ա՛յն տաժանելի կեանքը՝ զոր ապրեցաւ Սի-
լիոսի հոռովմէական աւերակաց մէջ:

ՄԿԻՏԻՉ ԵՊՍ. ԱՂՍԻՆՈՒՆԻ



ԼՈՒՍՍԱՐՍԵՆՈՒԹԻՒՆ ՄԸ

ՈՒՎ ԵՆ GEORGES MECKLAIM
ԵՒ JACOB DE JAVIGY

«Յրահանայ Տարեցիրք» ի 1927 տար-
ւոյ հատորին մէջ շահեկան ուսումնասիրու-
թիւն մը կար «Հայերու վարժարան մը Փարիզ
երկուրուկես դար սուտը» խորագրով:

Այդ վարժարանը, հիմնուած էր 1689 ին
Լուի ԺԴ.ի օրով, անոր մեծ նախարար Գոյ-
պէտի նախաձեռնութեամբ, և կը կոչուէր
École des Jeunes de Langues ou Arméniens
(Վարժարան Երիտասարդ Լեզուագէտնե-
րու կամ Հայերու):

Անոր նպատակն էր Արեւելքի մէջ ֆը-
րանսական շահերը պաշտպանելու համար
հասցնել թարգմաններ: Յրանսացի տղաք
հան պիտի սորվէին Թուրքերէն, Արաբե-
րէն և Պարսկերէն, իսկ Արեւելքի տղաք՝ Յը-
րանսերէն: Հարկ դատուած էր նաև սորվել-
ցընել Յունարէն, Իտալերէն, և նոյն իսկ
Սպանիերէն (Արեւելքի Հրեաներուն լեզուն):
և այն ասենուան միջազգային լեզուն,
Լատիներէնը: Ասկէ գատ թարգմանները
քանի որ ստիպուած էին դատարաններու
առաջ փաստաբանի դեր կատարելու, պէտք
էր ծանօթանալին առևտրական իրաւա-
գիտութեան, ինչպէս նաև ընդհանուր կարգ
մը ծանօթութիւններու. պատմութեան, աշ-
խարհագրութեան, բնական գիտութեանց
ու բժշկական ծանօթութիւններու, Երկրա-
չափութեան, մաթեմատիքի և զժայտու-
թեան:

Կրթութիւնը բուրոսովին ձրի էր և պե-
տութիւնը կը հոգար բոլոր ծախքերը:

1669 ին վարժարանը կը հաստատուէր Կ.
Պոլիս, Բերա, Գափուչին կրօնաւորներու
վարչութեան տակ:

1700 Էն 1720 այդ վարժարանը կ'ունե-
նար իր կրկնակը Բարիդ. ճիզուլթիներու
վարչութեան տակ, Լուի-Լը-Կրան Գոյէ-
մին մէջ, ուր կ'ընդունուին միայն ոչ-ֆրան-
սացի Արեւելցիներ:

1721 Էն յետոյ այլևս Արեւելցիներ չըն-
դունուեցան և վարժարանը քանի ձևափո-
խութիւններէ յետոյ, 1873 ին վերջնապէս

ձուլուեցաւ Արեւիկան կենդանի լեզունե-
րու վարժարանին հետ :

Այս վարժարանին Բերալի ճիւղը մեղի
համար ոչ մէկ շահեկանութիւն կը ներկայ-
ացնէ, վասնզի հոն կ'ընդունուէին Ֆրանս-
ապէն գրկուած տղաքներ : Իսկ անոր Բա-
րիլի կրկնակը 1721 էն յետոյ, քանի որ ոչ
Ֆրանսացի Արեւելցիներ ընդունելէ կը զազ-
րէր : Նոյնպէս կը կորսնցնէր մեղի համար
իր անմիջական շահեկանութիւնը :

Աւելին կը մնար 1700 - 1720 քսանամեայ
չըջանք, ուր արդէն աշակերտները միայն ոչ
Ֆրանսացի Արեւելցիներ էին, զոր « Հայ »
կը կոչէին, թէև աշակերտներուն մեծ մա-
սը Հայ չէին, (տես. Ֆրանսահայ Տարե-
գրքք. էջ 31) :

Լուի ԺԳ. Ժիզուիթներու թելադրու-
թեամբ 1700 ին սիր Լուի-Լը-Կրան Գոլէմին
մէջ հաստատեց տասներկու երկտասարդ
Հայերու վարժարանը : Այդ Հայերը հոն պի-
տի սորվէին կրօնք, զեղեցիկ զգրութիւն
և արեւելեան լեզուներ, արքայական Գան-
ձուն ծախքով, որպէսզի, երբ որ երկիրը վե-
րադառնան, կամ կրօնքին ծառայեն իբր
մխրտնար, կամ Պատուական իբր թարգ-
ման » :

1700 Յունիս 16 և Գեղեկամբեր 20 ին եր-
կու խումբ արեւելցի տղաք կը բերուին այդ
վարժարանին իբր ուսանող :

Առաջին խումբին մէջ իբր բուն Հայեր կը
յիշուին Զաքարիա Մըսրըլըն, Գարրիէլ,
Georges Mecklaim և Jacob de Javigy :

Իսկ երկրորդ խումբին մէջ էին Երեմիա
և Մարտիրոս : Այս ծանօթութիւնները առ-
նուած են Gustave Dupont - Perrier - ի
1921 ին հրատարակած Du Collège de
Clermont au Lycée Louis - le - Grand հա-
տորէն, և մեղի համար շատ շահեկան են,
վասնզի Արեւելքի լուսաւորութեան և վե-
րածնողեան նոր որորանի մը գոյութեան
հետ, միևնոյն զգրոցի պատկանող, պատը-
րաստուած Հայ երկտասարդներու ցարդ
անձանօթ խումբի մը գոյութիւնը երևան
կը հանեն :

Գմբախտաբար անոնց զործունէու-
թիւնը և կեանքը անձանօթ կը մնայ :

Այս տեղեկութիւնները քաղուածօրէն
ներկայացնող յօդուածագիրը Զաքարիա
Մըսրըլըն կը համարէ Կ. Պոլսոյ հանրածա-
նօթ Մըսրըլըներէն մին, որ այլուստ ծա-
նօթ չէ ինծի :

Գարրիէլը, Երեմիան և Մարտիրոսը, ա-
ռանց ծականունի և սեւ ծանօթութեան,
կարելի չէ ճշդել թէ որո՞նք են և ինչ գիր
կատարած :

Իրենց մասին, յօդուածագիրէն ասնը-
ւած տեղեկութեանց համաձայն, մեր ունեցած
ծանօթութիւններն ալ շատ սահմանափակ
են : Գարրիէլի համար ոչինչ գիտէ, Մար-
տիրոս 1722 ին աւարտած է վարժարանը
և Երեմիա՝ 1721 ին :

Այս վերջինը, ըստ Կ. Պոլսոյ Ֆրանսական
գեւադան Պ. ար Ան - Բոիէի « շատ լաւ
կաթոլիկ մըն էր և յարգանքով կը խօսէր
մեր թագաւորներուն բարեկարգութեանը
գրայ » . (նոյն էջ . 37) :

Իսկ մնացեալ երկուքին համար, այդ
տողերուն շարադրողը կը հարցնէ թէ, « ո՞վ
են իբր Հայ արձանագրուած Georges Meck-
laim և Jacob de Javigy : Անուասիկ շա-
հեկան հարց մը Հայ բանասէրներու հետա-
գոտութեան համար » . (տես. նոյն էջ . 35) :

Եթէ իսկապէս ունի շահեկանութիւն մը,
ըսեմ թէ այս երկու անձերը ծանօթ գեմքեր
են, որոնք մեր իրականութեան մէջ իրենց
ստացած բացառիկ ուսումով կարևոր գեր
մը կատարած են, եթէ իմ կարծիքս և են-
թագրութիւններս սխալ չեն :

Նախ ներկայացնեմ Georges Meck-
laim-ը, որուն համար կը վիշտուի թէ
« վարժարանին ամէնէն յաջողակ աշակերտ-
ներէն մին էր » և կրօնաւոր եղած էր (էջ 36) :

Ան հաւանօրէն նոյն ինքն Կ. Պոլսեցի
Գէորգ Վրդ. Մխլայիմ (1681 - 1758 Յուն-
ուար 6 +) է որ հմուտ էր՝ Հայերէն լեզ-
ուէն գառ՝ յունարէնի, լատինարէնի, թուր-
քերէնի և ֆրանսերէնի :

Իր կեանքի գրայ իր գիրքերէն քաղ-
ուած ծանօթութիւնները կատարելապէս
կը համապատասխանեն ֆրանսական ազ-
րիւրէն ստացուած տեղեկութիւններուն :

Գէորգ Վրդ. Մխլայիմ իր գործերէն մէ-
կուն մէջ կը պատմէ թէ վեց տարի ուսա-
նած է « ի թագաւորական գոյրատանն Փա-
րիզու », թէ Հոսմի մէջ բանտարկուած է
և այլն : Զարմանալի է որ ինքն մէկը եղած
է անոնցմէ, որոնք հակառակ ժիզուիթներու
բոյր ջանքերուն, որ իրենց հայրենակից-
ները հաւատքի բերեն (տես. Ֆրանսանայ
Տարեգիրք. էջ 34) հակառակ արդիւնքի մը
առջև զրամ են գանոնք : Ըստ Կ. Պոլսոյ

Ֆրանսական գեղարվեստի Գ. Թեոֆիլ Գոթիեի 1724 թ. տեղեկագրութեան անոնք « Իրենց մոլորութեան վերադառնալով, կաթոլիկներուն նկատմամբ աւելի թշնամի և հալածող եղան քան անոնք որ երախտագիտութեան նոյն պարսականութիւնը շունչէին... » կամ բնա շ. Ֆոսէի 1750 թ. զրամ աղերսն, « Կրօնքը անպատուեցին իրենց ուրացութեամբ. աւելի խելք ու զարգացում ունենալով, աւելի շատ շարքի հասցուցին: Չէնք հայթայթեցին ուրիշ հերձուածող Հայերու որոնք առաջ, իբր պաշտպանութիւն, իրենց անխելք քահանաներուն նախապաշարու մեկը միայն ունէին: Միտնաբերուն աշխատութեան խոչընդոտ եղան, և իրենց գաղթական վարմունքով, Արքեանիքը զգլխոյնէլ առին իր ըլլած բարեբերին համար »: (տես անգ. էջ 36) :

Այս տողերը առաւելագոյն չափով մը կը պատշաճին Գէորգ Վրդ. Մխլալիմի, Ղալաթիոյ Եկեղեցւոյ քարոզչին, որ բազմաթիւ հրատարակութիւններով մաքառած է կաթոլիկ փրօփականսին դէմ:

Իր հեղինակութիւնն են « Կիւր վիճաբանութեան ընդդէմ երկարակաց » (1734), « Կիւրպիւնի նաշրայեաց յարսու միայ թընուքեանն Քրիստոսի, ժողովայն ի գրոցն Լատինացւոյ » (— ?), ճառ վասն Երեմիական տառն մեռոյ Յիսուսի Քրիստոսի (1730-1804, Եթն տպագրութիւն ունեցած է) զիրքերը և ճշմարիտ նշանակութիւն Կարուղիկոսեան (երկու անգամ տպուած, Բ. ք. 1750 թ.) տետրակը, որ ձրի բաշխուած է:

Այս զործերը ամէնքն ալ, ինչպէս իրենց խորագրերնեղն ալ կ'երեւայ, ունին որոշապէս հակակաթոլիկ ոգի:

Մասնաւորապէս այդ ոգին յայտ կու գայ ճշմարիտ նշանակութիւն Կարուղիկոսեան զործով, որուն առաջարանին մէջ կ'ըստէ թէ « որովհետեւ պատրի կղէմէան զերիս մեծամեծ հատորս տըպագրեալ է (*) ընդդէմ Հաւատոց մերոց, ապա և մեք իւրաքանչիւր ք բոս տկար և աղքատ կարողութեան մերում պարտիք պատասխանել նրմա, որչափ կարող եմք: Եւ քանզի զլիսաւոր զէնն, եթէ նորա, և եթէ այլոց նմանեաց

նորա, այս է, զի ստեն միշտ, թէ մեք Հայքս՝ ոչ եմք հնազանդ կաթոլիկէ եկեղեցւոյ. վասն այնորիկ և մեք կամեցաք մեկնել ի մէջ այս Գրքքիս, թէ զի՛նչ նըշանակէ ճշմարտապէս կաթոլիկէ եկեղեցի տակն. և ցուցանել, որ մեք Հայքս՝ քան զամենեկան առաւել՝ հնազանդ և հետեւող եմք կաթոլիկէ եկեղեցւոյ: »

Գէորգ Վրդ. Մխլալիմ կ'ըստէ թէ այս զիրքը շարագրած ստեն « ի մէջ բանտի » էր « ոչ ունելով գայլ զիրք բաց ի նոր կտակարանն » :

Վարդապետը՝ կը խօսի զիրքին ծաւալին վրայ ալ և կ'ըստէ թէ փոքր բրած է իր զիրքը որպէս զի « զիւրին լիցի ամենեցուն, և մանաւանդ նորավարժ տըղայոց, կրել զնա միշտ և հանապաղ ի ծոցս և ի ճեպս իւրեանց, և նովաւ իբրև ամենապատրաստ զինուք, մարտնչիլ հանապաղ ընդդէմ հերձուածողաց մերոց, և յաղթող ցուցանել զճըմարտութիւնն Հայաստանեայց եկեղեցւոյս »:

Իսկ ձրի ցրուելուն համար կ'ըստէ թէ « ոչ թէ վասն իմաստութիւն ցուցանելոյ, կամ փառս որսալոյ ի մէջ մարդկան, ... այլ միայն զհաւատութիւնն ընթերցողաց խընդրեմք »:

Գէորգ Վրդ. Մխլալիմ, ի վերջոյ ազգային եկեղեցւոյ սիրով լեցուած կաթոլիկ մարդորաններու ապտակ մը տալ կը կարծէ զրելով թէ « ճշմարտութեամբն ստեմ ի Քրիստոս, և ոչ ստեմ, վկայէ Աստուած ի նոզի իմ, զի յետ վեց տարի ուսանելոյս իմոյ ի թագաւորական դպրատանն Փարիզու, ապա թէ ի վերջն զայս ճշմարտութիւնս իմացայ և ուսայ, որ ի վերայ հաւատոց՝ ոչ յետ զնել պարտէ, և ոչ վերայ զնել. և յետոյ՝ յորժամ գնացի ի Հայաստան, տեսի, որ ամենայն եկեղեցիք և գուհիկք, արք և կանայք, երիտասարդք և տղայք, ամենեքեան զիտէին զայս զիտութիւնս, զոր ես՝ յետ վեց տարի ուսման՝ հազիւ կարացեալ էի ուսանիլ: Եւ յամօթ եղեալ՝ զարմանայի ... »:

Գէորգ Վրդ. Մխլալիմի մասին այս տեղեկութիւնները տալէ յետոյ հիմա ջանամ ներկայացնել Jacob de Javigy - ք, որուն մասնաւորապէս մականունը շրփութեցնող հանգամանք մը ունի: Ասով հանգերձ փորձ մը պիտի ընեմ, զոնէ Լեթագրութեամբ, այս Jacob de Javigy - ք ևս, մեր կեանքին մէջ ծանօթ անուներ մը կցելու:

(*) Կղեմէս Գալանուս լատին կրօնաւորին երկրիցեան « Միարանութիւն Հայոց Ս. Եկեղեցւոյն ընդ մեծին Ս. Եկեղեցւոյն Հոսովայ » եռաշառք գործին կ'ակնարկէ:

Սյդ անուներ, իմ տեսութեամբս էլ դարձեալ Կ. Պոլսեցի Յակոբ ճամճի գատէ կամ ճամճի օղլու, Կէորզ Վրզ. Մխլալեմ վարդապետի մամանակից լեզուադէտ անձը, որ Կ. Պոլսոյ Շուէական զեպանատան թարգմանի պաշտօնը վարած է: Յակոբ ճամճի գատէ, որդին էր Եղիալի և բարեկամ՝ նախան Յակոբ պատրիարքին:

Յակոբ ճամճի գատէ լատիներէնէ թարգմանածէ 1723ին՝ Կասոնի Գիրք ուսմանց վասն բարոյս կենցաղախարհոյ և 1743ին՝ Նեառնի Փիլիսոփայոյրիւնը, որոնց ձեռագիրները երբուստդէմի Ս. Յակոբեանց վանքը կը մնան:

Յրանսերէնէ թարգմանածէ Գիրք խրատական անունը գործ մը, որ տպուածէ 1723ին (սոյն գործը Հայաստան թրքերէն ալ տպուած է նոյն տարին), և յունարէնէ թարգմանած է 1749ին Օրոյնիսը որ հուանօրէն իր մահէն յետոյ, 1800ին տպուած է:

Թէ՛ ինչ տուեալներու վրայ կը նոյնացընեմ Jacob de Javigy Յակոբ ճամճի գատէի հետ, բացատրեմ:

Նախ անենք անունը:

1. Jacob և Յակոբ բառերուն նոյնութիւնը
2. Quasi բացատրութեան ազնուականութեան յատկանիշը և իր Ֆրանսացեալ մականուններն de մասնիկը.
3. Javigy - ին մէջ v տառին տեղ m եղած ըլլար անվանին Ֆրանսացեալ պիտի ենթադրէի, սակայն Roupinian - ին Roussinian ին վերածուելուն պէս շփոթութեան կասկածը կը ներշնչէ ինձի այս այլափոխութիւնը և հոս է որ կանց կ'աւանդմ:

Թէ ինչ բան առ այս կը մղէ զիս, ան ալ կ'ուզեմ բացատրել:

Ըստ Gustave Dupont - Perrier - ի տեղեկութեանց Javigy ալ Mecklaim - ի պէս Հայ կրօնաւոր եղած է. (Ֆրանսանոյ Տարեկիրք էջ 36): Զարմանալի է որ Շուէաի զեպանատան թարգմանը թէ՛ն ոչ քահանայ կամ վարդապետ, սակայն « զպիր » տիտղոսը պարմանքով գործածած է և զպրօթիւն ալ կրօնաւորական կարգ մըն է: (*)

Յետոյ գիտելի է որ Կ. Պոլսոյ Ֆրանսական զեպան Պ. տ'Անտրըզէլ 1724ին, այդ վարժարանին մէջ ուսում աւանդ երիտասարդներու վրայ խօսելով, կ'ըսէ թէ « այս երիտասարդներէն շատերը, իրենց ուսումը իրացնելէ և դայն մեր սպասածին պէս գործածելու խոստում տալէ յետոյ կ'ըստ տեղերնին վերադարձան. իրենց ձեռք բերած հմտութենէն օգտուեցան կամ առևտուրի մէջ մտնելու, կամ օտար ազգերու մօտ իր բարգիւտի ծառայելու նամար, անոնցմէ աւելի շահ ակնկալելով: »

Ուրեմն անոնց մէջ կային երիտասարդներ, որոնք փոխանակ Ֆրանսայի ծառայելու օտար ազգերու մօտ իր բարգիւտի աշխատած կիև, ինչպէս Յակոբ ճամճի գատէ, որուն կը պատկանին հուանօրէն առևտուրայէս վերադրեալ աղերքը:

Յետոյ պէտք չէ մոռնալ թէ Ժ. Գարուն առջին քառորդին, Կ. Պոլսոյ մէջ կարելի չէր ստանալ միանգամայն հայերէնի, Ֆրանսերէնի, լատիներէնի և յունարէնի հմտութիւն, և այն անհրաժեշտ բոլոր ծանօթութիւնները. որոնք ինչպէս հիմանոյն պէս այն տալն կը պահանջուէին զեպանատան թարգմաններէն, որոնք կը կատարէին ոչ միայն հասարակ թարգմանիչի զեր այլ նաև օրէնսդէտ խորհրդականի, ինչպէս շատ գեղեցկօրէն բացատրուած է Ֆրանսահայ Տարեկիրքին մէջ (էջ 31): ճամճի գատէ Յակոբ զպիրի մասին արուած տեղեկութեանց զլրատար աղբիւրն Սիօնն է, ուր կը հաստատուի թէ երբուստդէմի վանքին մէջ կը պահուին իր երկու ձեռագիր գործերը՝ Փափաքելի էր որ անոնք անդամ սը քըննուէին, փնտախու համար իր կեանքը, մանաւանդ ուսման որորանը ճշգող լուսարանութիւններ:

Կը յուսամ թէ հան գտնուի յիշատակութիւն մը որ լուծէ դաղտնիքը և հարցը լուսարանէ վերջապէս:

Գանձիւք

ԱՄՇԱԿ ՍԼՊՅԱՃԵԱՆ



(*) Տես. Սիօն, 1870. էջ 210. ուր կը կոչուի « Յակոբ զպիր ճամճիգատէ կաստանգնուպոլսեցի » իր Խրատ Հոգեկան գիրքին մէջ ինքզինքն կը կոչէ « ճամճու որդի Յակոբ զպիր » և Օրօյնիսի կամ ժամակարգութիւն Յունաց գործին մէջ « ճամճի որդի տիրացու Յակոբ »:

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՍԿՈՆԻ

ԿՈՒՐԱՅԵՐԿ ՅԴԱՆ

Արշաւ մէջ ունիմ խօսիկը շքեաւ
 Տրդու մը որ իմ դուակըս կու գայ.
 Քասիկն արցունք մը, հասիկ մը շոկ
 Իր այնքան բշուտ նեղութեանց համար:

Եւ մքսածեցի քի շիրն՝ անծածօք
 Յնկեցաւ՝ այն բաւ գանգուրներուն մէջ.
 Ան բարձրացուց իր սեւեռուն քիթերն,
 Ըզգայով այտերն իր արսասուտարն:

Եւ ես, խնդրելով զքերք ներում,
 Մրեցի կասիկն անոր մարտուն
 Հաւերոյրով մ', եւ իմ պարզելսս դրի
 Իր այն մասերուն մէջ բշուտ ու նեղ:

Եւ արշաւ մէջ ա՛յն ասեն լրակցի
 Չայնն անոր՝ որ դե՛ն եւս հոն կը մընայ.
 Չե՛՛ -- է՛ր -- է՛ն -- է՛, է՛ -- է՛ր, -- է՛ -- է՛ր,
 Ա՛ր -- է՛ր -- է՛ն -- է՛, է՛ -- է՛ր -- է՛ն -- է՛:

Ու երբոր անի ելած դուռնի դուրս
 Չնոխիկն առաւ իր մենիկ անուպարնն,
 Ըզգացի որ ան՝ քե՛նն իր ծանրակշիռ
 Ուրախ եր անբողջ միմայի սանկին:

Եւ կը կանչէր իր մայրը, որ կը բուէր .
 Ելած նեռաւոր մտախառնութեւ՝
 Չիմէր ճեսնելու, զի կիմ՝ մեռած
 Նե՛՛ մեռած, իսկ իմի՛՛ առանց չոր հացի:
 Թրգմ. ՆԵՍՍՐ



ԱՐՁԱԿՈՒԻՐՈՒ ՕՐԵՐ

ԳԻՇԵՐԱՅԵՐՆ ԺԱՄԵՐ

Ի՛նչ մեծ խնկնց դպրոցն երբ վերապարծի օրն
 Մայրիկ դուռը կեցած սիրեն եռունիկի մէջ՝
 Գունն դնելով՝ մայիկ՝ կ'ապաստ աննկայրեաց.
 Հաւերոյր մը խանդակաբ կը դրոշմէ դիմփոյ
 Ու մինչ կրակը վառ ու ակեմին ի տուն՝
 Սպասաւորներուն կուսայ նրանաններ
 Պատաստելու սեղան իր ակնն կազմածով:
 Առջի օր տունը պարսպ, միտիմակ՝
 Ողևուրուած է այժմ, աւելի բուրով ապաստ
 Կը դրուին. զեղևիկ կարևրայտ տղաներով
 Իբր այնքան պատշաճ՝ սեղանը կը պնէի.
 Յեռոյ խօսակցութիւնք, քիւր գրոյցներ գուարք,
 Իրիծաղներ, ու նոյն իսկ վայրապար արցունքներ:
 Սակայն աւելի ետ սեպտեմբեր մօտելուն
 Գիշերը սենեակին մէջ կը ժողովին ճնուրք:
 Մի՛, ի՛նչ սնոյշ բան է քու ժամեր անցունել:
 Սեղանը զարեւով կը ճանին կրակի մօտ,

Կը կասին, ձեռք կ'առնեն իրենց գիրք ու ճեսրակ
 Լուրբան մէջ գրչին կը շուրի ձայնը միայն,
 Գարծուիկը քերթերու, ձարձախը հուրիկն,
 Կարծես ձեռնն եկած հասած ըլլայ արդէն՝
 Մայրիկ խնունն աչքը զաւակներուն շառած
 Սենց ապագային վրայ ճեսնի երազներ.
 Կը խորհի քի ընդհուպ պիտի գայ անուպին
 Հոգ կը ճանի որ բուն մը չպակսի անոր
 Մեծ-մայրը այդ պահունն արտոյն վրայ ծուած՝
 Կը խնայուն գրութիւնք բարձրելուն աղչու:
 Լսե՛, Տե՛ր, անոր ձայնն քե՛՛ իրեն քե՛՛ մեղ համար,
 Մի՛՛ մերժեր այդ կիներ որ բարեպաշտ, ջերմեռանցի
 Կ'աղօթէ. նա սպրած է վարսուն ճարիներ,
 Ու միշտ արխաբար կուրծք տուած փորձութեանց
 Մեծ ֆունիկն յառաջ տն՛ւր անոր հանգիստ ժամեր
 Անկերջ յոյսն յառաջ՝ օրեր արեւու տակ:
 Պրիգեօ Թրգմ. ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆ

ՏԱՆԾԻԿԻ ՏԵՐ ՍԱՐԳԻՍԸ

(ԱՌԱՋԱՆՈՐԴԱԿԱՆ ՅՈՒՍԱՍԿԱՆԵՐԷ)

Տանձիկ Մանանազեաց դաւառի մէկ զիւզն էր՝ կոտուցուած լայնանիստ բլուրի մը վրայ: Գիւղին և անոր չըջատաօտին չըքնող գեղեղեղութիւնը կործին օծակը էր այդ շինականները բնատուր արթնամտութեամբ և ազնուական նկարագրով:

Տանձիկէ ոչ այնքան հեռի կը գտնուէին Բերդիբի, Ծաղկէ և Ազրակի զիւղերը՝ իրենց եկեղեցիի աւերակներով և խաչանիշ գերեզմաններով: Անոնց հայ ազգաբնակչութեան մէկ մասը սակայն, իր զուգը չքնուած հեռացիւր էր. մնացորդը, իրեն տանելի կեանք մը տպահանգելու նպատակաւ, որտեղ էր քրդանայ: Միայն Տանձիկ, Հէրաֆի և Ալթունը Հիւսէին(*) տակաւին կանգուն կը մնային. առաջինը՝ իր Ա. Թաղէի դանձրին, իսկ միւս երկուքը՝ իրենց Ա. Լոյս լեռան հովանիին ներքե(**):

Հասան ճգնամամի օրեր, բայց նարատուր չեղաւ այդ զիւղացիները բաժնել իրենց սրբափայրերէն: Մահուան ստոյգ վրտանդներու մէջ անգամ, ստոյիկեան համակամութեամբ, անոնք քաշկոտեցին իրենց դժոխքները գոյութիւնը՝ սպասելով լուսազոյն օրերու:

1908 թուականին Օսմ. Մահմանագրութիւնը նոր հռչակուած էր: Կարնոյ սուսական և ֆրանսական հիւպատոսները իրենց մօտ կը կոչեն Տէր Սարգիս քահանան, և հրապարակ ձեռագրակներով կը համոզեն զինքը օրպէսզի Տէրսիմը տպատմրեցնէ:

Մանանազեաց դաւառի հանրամասնօթ Բեշիշն էր Տէր Սարգիս. խոշոր հեղինակութիւն կը վայելէր ան քուրդ ազնուականներու

մէջ, սրնոց մօտ յաճախ հիւրընկալուած, թշնամի պէկերն ու աղաներն իրարու հետ հաշտեցուցած միակ մարդն էր ան: Եղած խնդրանքներու համաձայն ոչ միայն զրկող-սրաշնկու գերեզմաններ կ'օրհնէր, այլ և հիւանդներու վրայ կարգալով՝ բժշկած էր զանոնք: Յաշտ քուրդներուն սուրբ մըն էր:

Եւայ սասի բնածին խելքով և ճարտարաստութեամբ օժտուած Մանանազիի (Բրլէօմէր) և Տէրսիմի լեռներուն զիւանազեան էր ան: Ծառ կը կարդար: Հակառակ Երզրէնկայէ 16 ժամ հեռու որութեամբ բարբարոս միջավայրի մը մէջ ծնած ու սորոժ բլուրուն՝ ուշի ուշով միշտ կը հետեւէր թերթիւն: Խոտակրօն, սպգասէր ու անձնուէր էր, ազնուական շուք մըր ունէր իր վրայ: Երզնկացիք չարազանց կը սիրէին ու կը յարգէին զինքն: Օտար զիւանազեաները Տէր Սարգիսէն զատ, քարգերու մօտ հեղինակութիւն վայելող և իրենց վատահաւթիւն ներշնչող ոչ մէկը պիտի չկարողանային գանձել՝ մշակուած չարաշուք ծրարները գործազրութեան գնելու համար:

1908 թ աշունն էր. Տէրսիմ պարզեց տպատմրութեան գրօշը: Դ. բանակը, անկ չօրութիւնով, շարժեցաւ Երզնկայէն, և գումարտակ մը զինուոր զնայ պաշարելու Տանձիկը ուր կը գտնուէր ապստամբացեալ քուրդը: Տէր Սարգիս խոհմուտութիւնը կ'ունենայ իր հօտին հետ կառավարչատուն ապստամբելու: Մարտախառ Բոյրահիմ փաշան սակայն՝ կը թուի թէ քան մը կռահած էր Տէր Սարգիսի մեղակցութեան մասին: Կը խոստանգէ զայն, նայն իսկ կ'սպանայ կեանքին՝ բերանէն խոտովանութիւն մը կորզելու նպատակաւ, բայց Բահանան քար լուծիւն կը պահէ:

Թեղանօթի սումբերուն ներքե Տանձիկի տունը կը քանդուին, հունձքերը կը փճանան ամբողջութեամբ, եզջերաւօր կենդանիները կը յափշտակուին և քնակիչներուն կ'արգիլուի զէպի գեղ վերագործը: Ծայրագոյն թշուառութեան մատուած 25 անուոր Տանձիկցիները, ձմրան ստանձառնիքներու ընթացքին, Մանանազիի քրդարնակ անհիւրընկալ զիւղերուն մէջ, սղձ ձմեռ մը թափտեցան շարալուի վիճակով:

Տէր Սարգիս, առաջնորդարանէ տրուած հրահանգի համաձայն, Երզնկայէն կը մեկնի իր զտնացած Հօտին մօտ գրամ բաշ-

(*) Տեղացիք Հերոֆիքը կը կոչէին Խարազակերտ, իսկ Ալթունը Հիւսէինը՝ Անգո:
(**) Տանձիկցիները կը հաւատային թէ իրենց վանքը հիմնադրուած է թագեոս Առաքեալի մեռքով:—Ա. Լոյս՝ Մասիսատիպ լեռ մըն է, գարգաթը յաւերժական ձիւնով պատուած: Գարգաթի տանին, Հայեր, առաւելագէտ քուրդեր, նայն իսկ Տէրսիմի խորերէն գալով, կը բարձր բանան լեռը և կը մատուցանեն ողջակէզներ: Ա. Լոյսի ստորոտէն կը բղբի Ամմասուքեան աղբիւրը, որուն կը վերագրեն բուժիչ զօրութիւն: Քուրդեր և թուրքեր լեռան ու աղբիւրին հայեցի անունները կը գործածեն:

խելու համար, և քրդական ապստամբութեան 40-րդ օրը կը վախճանի, դուք իր զգացած վախէն, մասնաւանդ իր ժողովուրդին պարզամտ ազնիւարչ տեսարանէն խղճահարուած :

Մէջ կայանոյ, մ'էջ ալ Երզնկայի տառչնորդարանները բուն մը գիտէին Տէր Սարգիսի կատարած դերին վերաբերմամբ. միայն իր Հօտին մօտ վերջին անգամ մեկնելու պահուն, բուն յուզումի մէջ, աչքերն արցունքով լծայցած, ինծի պատմեց օրսուր իրականութիւնը :

Հարուած կոցութիւնը քիչ մը բարւոքած ըլլալով, առաջնորդարանը միջոցներ ձեռք առաւ, քանոնայի աղէտաւոր ձեռնարկին հետեանքով, քուրդերու արհամարհանքին նաւակ Տանձիկցիները փերկելու. զանոնք տեղաւորեց Երզնկայի դաշտի հոյ գիւղերուն մէջ : Միւս կողմէն, ակնարկուած հիւպատաներուն, լեւիտայն գիւմուս կատարուեցաւ արկածաբերուն օդնելու, և անոնց գիւղը վերաշինելու պարագային՝ անճրածեշտ նիւթական օժանդակութիւնն ընձեռելու աստղադրութեամբ : Դրմբախտարար ունեք մ'էջ մէկ շահագրգռութիւն, մ'էջ մէկ կարեկցութիւն ցոյց տալին իրենց դոճերուն համար, և մինչև վերջ դամբանական լուսութիւնը պահելին :

Հ. Բ. Է. Մ. շախով մը կերտիլից զանոնք, և մանուանդ վերտկանդնեց Տանձիկը՝ 18 ոսկի յիտոյ ստացուած պետական արտօնութեան վրայ :

Ի լուր կիրիկեան աղէտի (1909), այս վտարանդի, կիսամերկ, քաղցած և տասանորդուած ժողովուրդն էր որ, իր ողբալի կացութիւնը մտոցած, տակաւին իր մօտ մնացած քոստ աչճը և ժողոտ էշը ծարսելով, յանուն Տանձիկցիներու, նուրեց 18 արծաթ մէճիս՝ զոր մերժեց կիրիկեան հանդանակիչ յանձնաժողովը, բայց անոնց պընդունելու վրայ ընդունեց զայն՝ արցունքներով փղձկուած սիճակի մէջ : Տանձիկցիներու այս ազնուական մկսը խթանեց սովի ճիւղներուն ներքե գալարուող ժողովուրդը, որ սուաւ ինպատակ կիրիկիոյ աղէտահաշներուն՝ 400 հնչիւն ոսկի :

Այս բանի մը տողերը պարտք զգացի նուրիւր Տանձիկի Տէր Սարգիսին և անոր իսպառ անհետացած փոքրիկ Հօտի յիշատակին :

Յիլիպիկ ԵՐՈՒԱՆԴ ԵՊԻՍԿՈՅՈՍ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԱՆՐՈՒՔ

Ա.

Ս. ԳՐԻԹ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Պէտք ունեցայ ստուգելու կողով, սակաւ և այս կարգի բառերի նշանակութիւնը : Համեմատելով Համարարբառի կոչումները Յոյն բնագրի հետ, ևս արի մի քանի գիտազութիւններ, որ յանձնուած և՛ հմուտների ուշադրութեան :

Սակաւ բառը չորս աւետարանների մէջ պատահուած է վեց անգամ և բոլոր դէպքերում զբուած է յուն. *κόφινος* բառի դէմ. իսկ զանրից բառը, որ մեր այսօրուան զանրիկն է կամ զանրիչը, պատահուած է չորս անգամ երկու աւետարանի մէջ (Մատթ. և Մարկ.) և չորս դէպքում էլ զբուած է յուն. *σπυρίς* բառի դէմ : Կարելի է սրանից եզրակացնել, որ չորս աւետարանները միեւնոյն մարդն է թարգմանել, որ միեւնոյն յունարէն բառը միշտ հասկացել է նոյն իմաստով և Հայերէն նոյն բառն է համարժէք նկատել և գործածել :

Բայց անա *κάραλλος* բառը, որ սրբաձայր զամբիւղ է նշանակուած և պատահուած է Դ. Թագաւորութեանց, Բ. Օրինաց և Երեմիայի մարգարէութեան մէջ : Այս միեւնոյն յունարէն բառը երկ տարբեր զբերի մէջ թարգմանուած է երկ տարբեր բառերով : Դ. Թագաւորութեանց մէջ զբուած է կողով. « և եղին զգլուխս նոցա ի կողովս » (Ժ. 7) : Բ. Օրինաց մէջ զբուած է կողմի. « և արկցես ի կողմիս ». և ասցէ քահանայն զկողմիս ի ձեռաց քոց » (ԻԶ. 2, 4) : Իսկ Երեմիայի մարգարէութեան մէջ զբուած է ու՛. « Ձի այսպէս ասէ Տէր զօրութեանց. կթեցէք, կըթեցէք, ճաքազ արարէք զմնացորդս Իսրայէլի. և անդրէն կրկնեաճիք, որպէս կըթող յո՛ւ իւր » : Եթէ այս երեք զբերի թարգմանիչը նոյն մարդը լինէր՝ միեւնոյն յունարէն բառը միշտ նոյն իմաստով կը հասկանար և նոյն բառով կը թարգմանէր, ինչպէս արած է Աւետարանների թարգմանիչը : Մենք կարծուած ենք, որ միեւնոյն բառի այս տարբեր ըմբռնումը և տարբեր համարժէքների կիրարկումը արդիւնք է թարգմանիչների տարբերութեան :

Գլուխ կողով և կողմի բառերին՝ կարծուած

ենք, որ սրանք նոյն բառերն են, նկատելով որ Փ-ը Պ-ի միջոցով լծորդէ Բ-ին, իսկ սա Վ. և Ի հնչելուներին. այդպէս են գործիականի հոլովակերտ գրերը Ի անձամբ բանիւ, գործով. այդպէս են օրինակ պարսկ. սեղաք և գաւառ. սեղաւ բառերի վերջին Բ-ն և Ի-ը. երկու բառն ևս նշանակում են հեղեղ: Կողովին և կողովը նոյն բառի գաւառական արտաբերումներն են, ինչպէս օրինակ իճ'պ և իճ'պի միջարկութիւնները: Սրանից կարելիէ երբեք հարկացնել, որ Ե. գաբում բարբառներ կային, ինչ որ ենթադրելի էր և ենթադրած են արդէն. և ապա՝ որ Դ. Թագաւորութեան և Բ. Օրինաց թարգմանիչները ոչ միայն տարբեր անձեր են, այլ և տարբեր գաւառներից են: Միևնոյն առարկային մէկի մայրենի բարբառում ասել են կողպի, միւսի բարբառում - կողով և թարգմանիչներին ամեն մէկն իր մայրենի բարբառի հնչումով է գրել միևնոյն բառը նոյն յունարէն բառի դէմ, որ հասկացել են նոյն յունարէն արժէքաւորել նոյն բառով, թէև տարբեր արտաբերութեամբ:

« Մի ծագիւով գարուն չի գայ » կը մտածի ընթերցողը: Անշուշտ. բայց մի ծագիկը նշան է, թէ գարունը գալիս է. եթէ ուշագիր նայող լինի — գուցէ աւելի շատ ծագիկ գտնի: Դրա համար պէտք է աւելի հասութիւն քան ունիմ, և աւելի ժամանակ: Եթէ ստուոյի Համարաբարդը և մի շարք այս կարգի բառեր համեմատուին յոյն բնագրի հետ, կարելի է հաստատօրէն գտնել թէ քանի՞ հոգի են եղած թարգմանիչները: Իմ գտածը թող նպաստ լինի այդ համբերատար աշխատողին:

Նկատենք նաև, որ Գործք Առաքելոցի մէջ (Թ. 25) կարդում ենք. « և տակաւ զնա (այսինքն Պողոսին) աշակերտացնի ի գիշերի՝ ընդ պարիսպն կախեալ իջուցին վանդակաւ »: Վերջին բառը գրուած է յուն. ժառանգութեան դէմ, որ նշանակում է կտր հիւսած սակառ կամ կողով, յատկապէս հացի և ձկան համար: Միևնոյն « վանդակ » բառը կիրարկուած է և կորնթ. Բ. թղթի մէջ (ԺԱ. 33). այս անգամ Պողոսն ինքն է խօսում իր փախուստի մասին. « և ընդ պատուհանն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, և փախեայ ի ձեռաց նորա »: Այստեղ « վանդակ » բառը գրուած է յուն.

σπαγανῶ բառի դէմ, որ նշանակում է ուռեւոր հիւսած թարմ սոս, ուստի նաև կողով: Պարզ է կարծում եմ, որ Գործքի թարգմանիչը և Աւետարանի թարգմանիչը տարբեր անձեր են, այլապէս միևնոյն յունարէն բառի դէմ մի տեղ չէր գնի « վանդակ » մի ուրիշ տեղ - « վանդակ »: Նոյնը չենք կարող ասել կորնթ. Բ. թղթի թարգմանիչի մասին. կարող է պատահել, որ հայերէն բառերը բաւական չ'են եղած սակառները թարգմանաւթիւնը արտայայտելու համար, ուստի միևնոյն հայերէն բառը գրուած է երկու տարբեր յունարէն բառերի դէմ, որ սակայն մօտաւորապէս նոյն բառն են նշանակել:

Աղեփաւնդրիա Ն. ԱՂԲԱԼԵԱՆ

ՎԱՐԵՒՈՐ ՀԱՐՅ ՍԸ
 ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՅԻՆ
 ԳԱՅՏԻԱՐԱՎՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Իրից ԲՐՕՑ. ԳԷՈՐԳ Ա. ՍԱՐԱՅԵԱՆ
 ԼԱ ՎԵՆՍ ԳՈՒԼԵՃ

Ամերիկայի Միացեալ Նահանգները ստորանակաւ կարգացումով հզոր Հանրապետութիւն մը եղան, մէջ միայն ելեմտական, գիւնուորական, երկրաշինական մարդերու մէջ, այլ նաև մտաւորական ու մշակոյթային ոլորտներու մէջ: Այս յարաճուն թափով կարգացող Հանրապետութիւնը իւր նախնական քայլերուն մէջ հետեւեցաւ մայրերկրին - Անգլիոյ - ինչպէս նաև Եւրոպայի շարժումներուն. սակայն, վերջին երկու տասնեակ տարիներէ ի վեր թօթափելով հետեոյի դանդաղուն քայլերը, ըսկըսած է կտրել յստաջգիւնութեան նոր ճամբայ մը, յաճախ մաղլցելով անկոխ ուղիներէ:

Այս եղած է Միացեալ Նահանգներու կարգացման ընթացքը հանրային դաստիարակութեան մարդին մէջ ալ: Անդրիոյ օրինակին հետեւելով իր պատմութեան առաջին շրջանին հիմնած է Լեքին Կրեւեր Սիուլ (Latin Grammar School), որ արդի բարձրագոյն վարժարաններու գերը կը կատարէր: Լատիներէնը ու դաստար

կան լեզուները ուսմանց ծրագրին զիստապար սխեմները կը կազմէին: Այս ուսումնարանին միակ նպատակն էր, իւր բնթացաւարտները պատրաստել՝ Հարվըրտ և Եէյլ Գոլէճներու դասընթացքին, և դուները բաց չէին ամէն ուսանողներու առջև: Արդէն Հարվըրտ և Եէյլ Գոլէճներն ալ ձուլուած էին Աքսֆըրտ ու Քէյմպրիճ Գոլէճներու կազմաւորին վրայ, որոնք սկիզբները Աստուածաբանական ճեմարաններ էին: Սակայն, կամաց կամաց մայր հայրենիքի ազդեցութիւնը նուազեցաւ, ու եւրոպական ալլ երկիրներու ազդեցութիւններն ալ ըսկրասան տիրապետել: Այսպէս՝ Փէսթալցցիի ազդեցութեան շնորհիւ վարժապետանոցներ հիմնուեցան, Թրոպէլի ներշնչուած մանկապարտէզներ հաստատուեցան, և մանկավարժական ու հոգեբանական նոր գիտելիքները թելադրութեամբ, գոլէճներու ծրագրիները ճոխացան, ճիւղաորեցան ու արդիական հանգամանք ստացան:

Բայց կրթական հաստատութիւն մը երեան եկաւ, որ իսկապէս Ամերիկեան է: Ոչ մէկ երկիր ունէր այդօրինակ հաստատութիւն մը: Ամերիկայի տեղական պէտքերը ու մասնաւորապէս սովորաբարական բմբանումները ծուռնդ առին այդ կըրթական յարկին: Ամերիկեան Հայ Սֆուլն, (High School) Բարձրագոյն Վարժարանն է այն: կրթական այս հաստատութիւնը նոյնպէս Լեքին Կրեմը Սֆուլ ի նման իր բնթացաւարտները կը պատրաստէ Ամերիկեան Գոլէճներու դասընթացքին համար: Սակայն, այս չէ այլամերժօրէն իր նպատակը: Ամերիկեան Հայ Սֆուլը կոյր գիտարայն Գոլէճներու զուցումներուն չի հետեւիր: Իր ուսմանց ծրագիրը բացարձակապէս ազատուած է Գոլէճներու կաշկանդող պահանջումներէն: Տեղական մասնաշատուկ պէտքերը, աւել կուտան ուսմանց ծրագրի (curriculum) կազմութեան: Մեծ քաղաքներու Հայ Սֆուլներուն մէջ մեծ զարկ կը արուի առևտրական, արհեստագիտական, և այլ գործնական ճիւղերու ուսուցումին: Գիւղերու և երկրագործական կեդրոններու մէջ զիստապար շեշտը կը դրուի հողամշակութեան և ուսումներու: Վերջապէս Ամերիկեան Հայ Սֆուլը ամէն տեղ ու ամէն պարագայի տակ ընդ առաջ կ'երթայ ժողովրդային պէտքերու: Բազմաթիւ Հայ

Սֆուլներ պատահութիւն կուտան ուսանողներու՝ ընտրել մասնաճիւղ մը, և մասնաշատուկան հնարաւոր պատրաստութեամբ նետուիլ կեանքի պայքարին մէջ, որ յոյժ սուր հանգամանք մը ունի լուսաւորեալ ու յատաճաղէմ երկրի մը մէջ՝ որպիսին է Ամերիկա:

Ամերիկայի Հայ Սֆուլը ուրիշ յատկանիշ մըն ալ ունի, որ գինք կը զանազանէ ուրիշ երկիրներու նմանօրինակ կրթական հաստատութիւններէն: Գերազանցապէս սովորաբարական է այն: Ոչ մէկ խտրութիւն գոտակարգի, բնկերական զիրքի, հարստութեան ու աղքատութեան միջև: Ընդ կ'արմկիցին հալուստներու զոտող դասակները աղքատներու խոնարհ աղեկներուն հետ, Ամերիկայի բնիկ տեղացիներուն պոտիկները զեռ երէկ Ամերիկա առք կոխող օտարական այլալեզու գաղթականի մը փոքրիկներուն հետ: Եւ գլորոցի վարչութիւնը սեէ նշանակելի խտիր չի գնիր իւր ուսանողներուն միջև: Այս է պատճառը, որ գաղթականներու զաւակները յաճախ բարձրագոյն մրցանակներ կը շահին և հիացումով կ'զմայլին սովորաբարական այն լայնմտութեան համար, զոր իրենց շուրջը կը դիտեն ամէն օր: Զարմանալի է ուրեմն, որ քիչ առեւնէն գաղթականներու դասակները աւելի թուեց Ամերիկացիներ կը գոտնան քան բնիկ տեղացիները: Այսպէս՝ Ամերիկայի նախակրթարանն ու Բարձրագոյն վարժարանը ազդերու ձուլարան մ'ըն է:

Ամերիկայի ժողովուրդին սովորաբարական բմբանումները պատճառ եղած են որ զիտութեան լոյսը տարածուի ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ: Ասիկա օրհնութիւն մըն է ազգի մը համար: Բայց այս իսկ պատճառու Ամերիկայի գաստարակութեան համար կարգ մը կարեւոր հարցեր երեան եկած են, լուծման կարօտ: Ըստ որում Ամերիկայի հանրային գլորոցիները իրենց դուները լայն բացած են ժողովուրդի բոլոր խաւերուն զաւակներուն առջև, և ստիպողական ու ձրի գաստարակութեամբ մը ջանացած են կրթել երկրին բոլոր մանուկները, կարգ մը անպատահութիւններ ծագում առած են ասկէ: Նախ՝ միթէ ամէն մանուկ կարող է, կամ ընդունակ է բմբանել այն ուսումները, որոնք հանրային վար-

ժարաններու ուսմանց ծրագրին կողմէ կը պահանջուին: — Անտարակո՛յս ոչ:

Հանրային դպրոցներ յաճախող մանուկներէ կը բազկանայ: Փորձք ցոյց տուած է որ այս դասակարգի պատկանող մանուկները դաստիարակել նոյն միջոցներով ու մեթոտներով բացարձակապէս անհնարին է: Ուստի ստիպուած են գտնել ապուշները ու շիմներէն, ու բոլորովին նոր ու տարբեր ուսմանց ծրագրի մը պատրաստել աւնոնց համար: Տկարամիտներու կ'ուսուցանեն զլիսաւորապէս ձեռքի ճարտիկութիւն պահանջող մեքենական գրագում մը, ուր միտքը նուազագոյն աստիճանի գեր մը կը խաղայ: Ամերիկա լուծած է տկարամիտներու հարցը, հաստատելով մասնաւոր վարժարաններ:

Սակայն, հանրային վարժարաններու սովորական մեթոտները և ուսմանց առարկաները չափուած ու ձեռուած են մտային միջակ կարողութեան տէր ուսանողներու ընդունակութեան չափանիշին համաձայն: Եթէ հանրային վարժարան յաճախող ուսանողները, բոլորն ալ, միջակ կարողութեամբ օժտուած լինէին, այս դրութիւնը արդիւնաւոր պիտի ըլլար: Բայց բարեբախտաբար ուսանողներուն մէկ փոքրաթիւ մասը միջակէն բարձր կարողութեամբ օժտուած են. ոմանք մտային բացառիկ կարողութիւններ ունին. ոմանք մինչև խի-յոյժ սակաւաթիւ են անշուշտ հանճարներ են: Արդա՞ր է այս վերին աստիճանի տաղանդաշատ դասակարգը ստիպել, որ միջակարոր կարողութեանց տէր ուսանողներու հետ նոյն ուսմունքը ստանան, նոյն մեթոտներով դաստիարակուին. վերջապէս նոյն կազմապարով ձուլուին: Եթէ իրերու գրութիւնը այսպէս շարունակուի, վտանգ չկա՞յ. որ այս տաղանդաշատ ուսանողներէն ոմանք խամբին, աւնոնց արտասույթը կարողութիւնը փճանայ, և ընկերութիւնը զրկուի անոնց ապագայ հաւանական ծառայութիւններէն: Գերազանցապէս ռամկավարական երկրի մը մէջ, ուր ամէն անհատի կ'ընծայուի հաւասար պատենութիւն՝ իւր ինքնայատուկ կարողութիւնները երեսն բերելու, միթէ՞ անարգարութեանց անարգարութիւնը չէ՞ թոյլ տալ որ տաղանդաշատ մանուկները վայել-

լեն միմիայն այն պատենութիւնները որոնք միջակ կարողութեան տէր մանուկներու պէտքերուն գոհացում կրնան տալ լոկ:

Ահա այս նկատումներով վերջին տարիներս բուն շարժում մը սկսած է՝ տաղանդաշատ մանուկներու մասնաւոր դաստիարակութիւն տալու համար: Տեղ տեղ հանրային վարժարաններու մէջ սկսած են նորանոր կերպեր հնարել. զոր օրինակ դասարանի մը աշակերտները երեք աստիճանի բաժնած են. առաջին աստիճանին վրայ կը կանգնին տաղանդաշատ մանուկները, որոնց կը արուի լայն պատենութիւն՝ ուսմանց նոյն նիւթը աւելի խորապէս ուսումնասիրելու. երկրորդ աստիճանին մէջ կիշնան միջակ կարողութեանց տէր մանուկները, որոնք կը սորվին նոյն նիւթերը չափաւոր սահմանի մէջ. խի երրորդ աստիճանի վրայ կը գտնուին նուազագոյն կարողութեանց տէր մանուկները, որոնք կ'ուսանին նոյն նիւթը նուազագոյն չափով ու քանակով: Ուրիշ դպրոցներու մէջ ուրիշ կերպերու կը հետեւին: Զոր օրինակ, նոյն դասարանի աշակերտները, նախակրթարաններու մէջ ուր դասարանական գրութիւնը կը տիրէ, յանձնուած են երկու դասատուներու. որոնցմէ մին դաս կ'աւանդէ ամբողջ դասարանին, առանց խտրութեան, իսկ միւսը՝ մասնաւոր կարողութեանց տէր ուսանողներուն հող կը տանի անհատապէս: Ասով առիթ կուտան որ բացառիկ կարողութեանց տէր ուսանողներ մշակեն իրենց մասնայատուկ կարողութիւնը:

Բայց արդի հոգեբանութիւնը ցոյց կուտայ թէ անհատները իրարմէ կը տարբերին իրենց մտաւորական կարողութեանց մէջ, թէ՛ քանակով և թէ՛ որակով: Կա՞ն մանուկներ, որ ուրիշ մանուկներէ տասնապատիկ արագութեամբ կը սորվին կարգալ ու գրել. ասիկա քանակական տարբերութեան արդիւնք է: Սակայն, կա՞ն մանուկներ ալ, որ ոչ միայն աւելի արագ կը սորվին, ա՛յլ բոլորովին տարբեր եղանակով կը սորվին: Այսպիսի բացառիկ կարողութեանց տէր մանուկ մը յաճախ բառի մը ոչ միայն սովորական նշանակութիւնը թութակօրէն կը սորվի, այլ աւելի խորը կը թափանցէ ինքնաշերտարար. այդ բառին ստուգարանութիւնը կ'որոնէ, և զայն մտքին մէջ զիշեր ցերեկ կը տարրալուծէ, կրնանք

ըսել, որ կը սիրահարի այդ բառին: Ահա՛ այս մանուկը ապագայ լեզուաբանն ու բանասէրն է: մինչդեռ ուրիշ մանուկներ կարգաւ ու գրել կը սորվին միայն իրենց անմիջական պէտքին ի գոհացում: Այս ալ որակական տարբերութիւնն է:

Ըստ որում այս տարբերութիւնը իրողութիւն մըն է, ուրեմն անհրաժեշտ է այն նկատի առնել՝ ուսանողները դատարաններու բաժնելու ատեն: Մտքի բացառիկ կարողութեանց տէր ուսանողները պէտք է գատել միւսներէն և առանձին հոգածութեամբ պէտք է ջանալ որ անոնք իրենց ճաշակին, փափաքին ու կարողութեանց տեսակին համաձայն հետեին այն ուսմանց որոնց սիրահարած են, և յափշտակուին ու գրատուին ատենցմէ: Ահա՛ այս է պատգամը արդի մանկավարժութեան սոյն հարցին շուրջ: Արդէն այս ուղղութեամբ նորանոր գաստարաններ կը կազմուին Ամերիկայի այլազան կեդրոններուն մէջ: Մասնաւոր գաստարաններու գատուած տաղանդաւոր ուսանողներ գրեթէ անհատական գաստիարակութիւն կ'ստանան՝ տաղանդաւոր գասատուի մը վերին առաջնորդութեան ներքև: Դիտուած է որ նոյն խի նախակրթարանի ուսանողներ, ոչ միայն ուսմանց տարրական առարկաներուն տիրացած են, այլև սկսած են մխրճուիլ ուսմանց խորին նրբութիւններուն մէջ. սմանք ինքնաբերաբար թուարանական խրթին հարցեր լուծել կը ջանան, ուրիշներ՝ օտար լեզուներու գաղտնիքը թափանցել կը ճըզնին. այլք երաժշտական զործիքներու և նօթերու դժուարին արուեստին հետամուտ կը լինին, խի քիչեր ալ կը բանաստեղծեն ու կը վիպագրեն: Հանճարներու աշխատանոց մըն է պարզապէս մասնաւոր կերպով կազմուած այս գաստարանները: Ամերիկա բացառիկ ճիգ կը թափէ իր հանճարեղ զաւակներուն հանճարը յերեան բերելու: Վասնզի տաղանդաւոր մանուկները սակաւաթիւ են, և զանոնք զուրգուրալիբ հոգածութեամբ խնամել թանկագին ծառայութիւն մըն է հայրենիքին ու մարդկութեան: Փանզի վաղուան հնարիչները, մեծ բանաստեղծները, հանճարեղ իմաստասէրները, վերջապէս մարդկութեան սրատես առաջնորդները կուրած են զալ այս գաստարաններէն զուրս, պայմանով որ անոնց

տրուած գաստիարակութիւնը լինի առողջ, լուսամտաւ, և հոգեբանական սկզբունքներու վրայ հիմնուած:

Մենք ալ, իբրև ազգ, թէև փոքր, միթէ չունինք կարծոր թիւով տաղանդաւոր մանուկներ: Ի՞նչ բացառիկ պատեհութիւններ կ'ընծայենք անոնց ուղիղ գաստիարակութեան համար:

Ս Ի ՈՒՆԻ Ա Բ Յ Ա Փ Ա Ն Ք Ը

ՍԻՈՒՆԻ ՏԻՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆԳԱՎԱՌ ԲՆՈՒՆԵՆԻՍԻՅԵՆ ՄԵՐ ՉՏԱՆ ԱԼԵՔ ԽՈՂՄԻ ՀԱՆՈՅԻՆՈՎ Կ'ԱՐՃԱՆԱԳՐԵՆՑ ԱՆՎՅՈՒՄ ԱՐՃԱՆԱԳՐ ԱՏԵՍՅԱՅՏԱՎԱԾ ԳՂԱՅՈՒՄԻ ԸՆԵՐՈՒՄ:

✠ ՍԻՈՒՆԻ ՎԵՐԵՐԵՆՈՒՄԸ ԱՆՀՐԱՊԵՆՅՈՒՄ ԱՂՏՈՒՄ ՄԸՆ ԷՐ. հին և նոր նիւթերու ամպար է երուսաղէմ իր Մատենադարանով եւ Ս. Գատարաբի մտքի ճոխ և բազմակողմանի պաշարով:

Հալէպ ՍԱՀԱ Ք. ԿԹ. ԿԻՆԿԻՈՑ

✠ Քան հինգ տարի առաջ այդ վանքէն զուրգուրտ հոգի վանական մը, կը խնդրէր որ իմ ԲԱԶՄԱՎԷՊԻ մէջ հրաւեր կարգայի որ երուսաղէմի Միտարանները զարմեալ վերակազմին հրատարակել ՍԻՈՒՆԻ ԵՍ ԿԱՐԳԱՅԻ ԱՅԳ ՀՐԱԷԼԵՐԸ. որուն ձայնը զուք կը լսէք, և արդ կը ձեռնարկէք վրստահ յոյսերով: Կը հրաւիրէք զիս աշխատակցելու. — սիրով եւ յօժարութեամբ:

Ազոյթ Շ. Ս. ԵՐԱՍԵԱՆ

✠ Հայաստանի ազէտէն ցնցուած սրտիս համար սփոփանք մեղաւ լսելիս թէ որչաժ էք յարուսթիւն տալ ՍԻՈՒՆԻՆԻ Գուրեան-Վիլիէէրեան-Նըշանեան երրորդութիւնը պիտի կարենայ առաջնակարգ դիրք մտադնօնիլ այդ գրական փիւնիկին, և պիտի ջանամ աշխատակցելի, երբ առողջական վիճակս ներէ: Հիւանդանոցի տագնապներս շատ տկարացուցին զիս:

ՍԵՂ ԺԱՂԻԵՂ ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ

✠ Ենորհակալութիւն ՍԻՈՒՆԻ Աշխատակցելու Զեր հրաւերին համար. կը հաւատամ թէ այլապէս եւ էապէս չհոգեչունել: պիտի ըլլայ իր բօժանդակութիւնը արդէն, և պատահաբար անոր բերելիք իմ աջակցութիւնս ոչինչ պիտի աւելցնէ իր արժէքին վրայ, զոր Գուրեան Սըրբազան, զուք եւ ուրիշ հոգեւոր հայրեր պիտի տաք անոր ա՛յնքան ձեռնհասօրէն:

Փանիրէ ՎԱՀԱՆ ԹԵՔԵԵԱՆ

✠ Նստ ուրախ եմ որ երուսաղէմի պատրիարքութիւնը վերջապէս իր անուան եւ համբաւին համապատասխան հայագիտական հանդէս մը, որ բնականաբար քիչ մը աւելի կրօնաշունչ պիտի ըլլայ, հրատարակելու ձեռնարկած է: Ուրախ եմ մանաւանդ որ այս հանդէսը Գուրեան Սըրբազանի

պատրիարքութեան օրով եւ Ձեր խմբագրութեամբ լոյս կ'ընծայուի: Երուսաղէմէն դիբքը, Ս. Յակոբեանց վանքէն ներկայ յիճակը եւ Ձեռագրերու Մատենադարանին հոսուցիւնը հրատարակուի կը պահանջէին այսպիսի հանդէսի մը հրատարակութիւնը: Յաջողութիւն:

Պետր ՏԲԹ. 3. ԹՕՓՃԵԱՆ

Յ 1905 եւ 1906 տարիներուն 1030 կրօնական հանդէսը, Կ. Պոլսոյ մէջ, իմ պատանի տարիներուս, շատ անպատ անունդ տուաւ. այդ կրօնաթերթի հաւաքածոյները ինձ առ սիրելի յիշատակներ են, միշտ սեղանիս մօտ: ՍԻՈՆ, պիտի չուշանայ տալու հասուն տարիքիս, մօքի ե հոգիի անունդը: Եատ, շատ ուրախ եմ որ ի մօտոյ պիտի վերհրատարակուի ՍԻՈՆը:

Հալէպ ԱՐՏԱՆԱԶԴ ՎՐԴ.

Յ Եատ ու շատ ուրախացա ՍԻՈՆին համար՝ որ կենդանի շունչով պիտի վերակայանի Ամանուրի առիթով: Արտանց կարողութիւն կը մագլթեմ Ձեզ, Ինչան այս յոյժ կենսական ձեռնարկի նկատմամբ ունեցածս խոր համակրանքին՝ անմիջապէս կը ներփակեմ առաջին բաժանորդներու անուանացանկ մը եւ կը խոստանամ՝ եթէ ժամանակս ներէ՛ իմ համեստ մասնակցութիւնն ալ բերելու ՍԻՈՆի խմբագրութեան գործին: Կը յուսամ թէ ՍԻՈՆ պիտի վայելէ մեծ համակրութիւն եւ պիտի արթնցնէ քաջալիրական հետաքրքրութիւն: Ձեր կրտսեր եղբայրը իր կարելին պիտի բնէ զայն ծաւալելու մեր ժողովուրդին մէջ, այն խորունկ հաւատքով թէ ան մեր հոգեւոր կեանքին մէջ պիտի կրնայ կատարել ինչորայն զեր մը՝ ունենալով հիւսիսը բովանդակութիւն: Պործին գլուխ քանուկները առաւելապէս այդ հաւատքը կը ներշնչեն մեզ: Գասը Գիւղ (Կ. Պոլիս) ԳԱՐԵՐՆ ԵՄՍ. ՏՐԱՊԻՏՈՆԻ

Յ ՍԻՈՆի վերհրատարակումը քաջալիրական է եւ ուրախացուցիչ կրկնակ տեսնելներով. առաջին՝ անով շայն յարաբերութեան մէջ պիտի մանկ իր շատ սիրած Երուսաղէմի հետ. անորմով պիտի հետաքրքրուի եւ անոր հետ բարոյական յօգով մը պիտի կապուի: Երկրորդ՝ ներկայ լրագրական թնտեսութիւն մէջ շայն պիտի ունենայ ամսագիր մը, որ հետո կուսակցական ծանօթագրուցիչ վեճերէ ու պոռչուցիչներէ, իր գերբ լաւագոյն պիտի կատարէ, եւ ինչպէս որ կ'ըսէք Ձեր յայտարարութեան մէջ՝ անոյ լոյս մը հեղու բարեպաշտ հոգիներու մէջ, թարգման ու փաստարան ըլլայ ողջամիտ գաղափարներու շայն ժողովրդին մէջ:

Նիկիտիս ՊԵՏՐՈՍ ԱՐՔԵՄՍ ԱՍՐԱՍԵԱՆ

Յ ՍԻՈՆ, ամսաթերթին վերերևումը անտարակոյս գոհունակութեամբ պիտի ողջունուի բՄԼԲ բարեպաշտ ազգայիններու կողմէ:

Միլան ՕՆՆԿ ՏԻՆԱՅԵԱՆ

Յ Կը ներփակեմ երկու քերթուած Ձեր ամսագիրին համար ու կը խնդրեմ որ հաւատարմ այն ուրախութեանը զոր կը զգամ՝ տեսնելով զար-

թումը գեղեցկապաւ լոյսին որ Արուեստին ու Գրականութեան Արեւէն կը բղիթ:

Գանիրէ ԱՐՍԵՆ ԵՐԱՍԹ

Յ Կը յուսամ եւ կը սիրեմ տեսնել թէ ՍԻՈՆ իւր վերածնունդով պիտի ընդգրկէ իւր նախնի (1868) ուղղութիւնն խմբագրութեամբ Մ. Մուրատեանցի, Ս. Խաչատրեանի եւ Մամբրէ վ. Մարկոսեանի, եայլնի բարձր վիճակին: Այժմ ալ նոյն փոփոքով կը փարիմ Ձեր պատուարեր եւ ազգօգուսութիւնը, յուսալով որ պատեհ առիթը չի պիտի կորսունցունէ պաշտպանելու մեր շայնստանկայց Սրբազան Հարց Ս. Եկեղեցին . . . եւ մաքառի իւր հալածիչներուն դէմ:

Ալէք Օպէն ՄԻՆՈՂԱՏ ԹԵՆՎՈՐԵԱՆ

Յ Արտարեւի կը շնորհաւորեմ եւ կը քաջալիրեմ ՍԻՈՆի նորէն լոյս տեսնելը Երուսաղէմի Սըրբոց Յակոբեանց Մայրափանքի Տպարանէն: Կը հաւատամ որ ամէն շայն ընտանիք, ամէն տեղ եւ ամէն երկրի մէջ պիտի շանայ քաջալիրել այս Ձեր բարի ձեռնարկը՝ բաժանորդագրութեամբ, գործակցութեամբ եւ նիւթապէս ծաւալելով ՍԻՈՆը բոլոր Հայութեան մէջ: Տէրը օրհնէ Ձեր կրօնական բարի ձեռնարկը:

Շիմակօ ՎԱՐՏԻՃ Կ. ԱՆԻՍՍԱԵԱՆ

Յ Արտի անխառն բերկրութեամբ կ'ողջունեմ ՍԻՈՆի նոր հրատարակութիւնը . . . որ կուսուած է մեծ պակաս մը լինելով մեր ազգային կեանքին մէջ: Ձեր ողջամիտ առաջնորդութեամբ փաստեմ եւ որ այդ հանդէսը լիովին պիտի ծառայէ իր նպատակին: Ուրախութեամբ պատրաստ եմ բերելու իմ ալ աշխատակցութիւնս . . . Ամէն կողմ պէտք է փրօփականաւ ընել ՍԻՈՆի համար, թէ՛ խօսքով եւ թէ՛ գրչով, զայն տարածելու միջոցներէն մէկն է:

Նիւ Եւրօ Ս. 3. ԹԻՐԵԱՍԵԱՆ

Յ Ուրախութեամբ կը լսեմք թէ յառաջիկայ նոր Տարիէն սկսեալ ՍԻՈՆ թերթը պիտի հրատարակէք Սիոնի մէջ: Օրհնեալ ձեռնարկ մը որ կարծես իր վսեմ նպատակին մէջ անգամ մըն ալ կուզայ բովանդակ շայնստանկայց ուղղութիւնը հրատարակուի զէպի Սաղմեան մեր Մայրափանքը, ուր տարիներ առաջ ասուպի պէս երեւցած ու կորսուած էր նոյն թերթին հրատարակութիւնը:

Հալէպ ՄՎՐՏԻՃ ՔՆՅ. ՍՈՒՌԱՍԵԱՆ

Յ Հանդէսիդ խմբագրութեան նուիրուած ընտրանի հոյլ մը հաւատաւոր, գաղափարապաշտ, գեղապէտ, հմուտ եւ շնորհալի գրիչներ լիայոյս եմ, ՍԻՈՆին պիտի ապահովին Ձերազնացողէն բարձր եւ նախանձելի այն զերբ, զոր պէտք է ունենայ, սրբութեան, խաղաղութեան, հաւատարմի եւ ներշնչումի քաղաքին մէջ, որ Երուսաղէմն է, հրատարակուող թերթ մը: Ձկայ, բացի չափով մը զբախտափայլ մեր Հայրենիքէն, փայլ մը որուն, իր բն հոգը մագնէտի մը, ինքնաբերաբար զարձակ ըլլայ մարդկութիւնը, ո՛րքան Երուսաղէմը: Անզուգական ինչ բախտ եւ հրաշալի ինչ իրողութիւն: Ուրիշներ անուն հա-

բնութիւնն, ճիգ ու ջանք կը վստահեն իրենց հրաւիրելու համար ուշադրութիւնն ու հետաքրքրութիւնը անոնց, որոնց պէտք ունին իրենց սեղ նպատակին յաջողութեանը համար: Ս. Քաղաքին անունն ու հմայքը՝ արդէն սերտու կապած է իրեն շուրջը ընդհանուր մարդկութեան: Իսպաղուսթեան, Սիրոյ, Հաւասարի եւ Մըխիթարութեան ծարաւի մերայնոց հոգիներուն ցէկք, որ հո՛ն են յառած, պէտք է ծորէք երկնային քաղցրութիւնը, որոյ օծուած են Ս. Քաղաքին օդն ու ջուրը, հոգն ու քարը, երկինքն ու երկիրը:

Թանկէ (Աղեհաւաղիթա) ՀԱՅԿԱՋՈՒՆ ԸՆՅ. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ
 Յ Սրտագին խնդակցութիւնս կը յայտնեմ Ձեր նոր ՍԻՈՆին համար, որ կը յուսամ լոյս կը տեսնէ մօտեքս: ԿՈՉՆԱԿԻՆ մէջ ծանուցումը զբնէք արդէն: Թերթին յաջողութեանը համար ինչ որ կրնանք՝ հ'ընենք ուրախութեամբ:
 Նիս Ետբ Խ. Կ. ՊԵՆՆԵՆԱՆ

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԺ ԶՈՐ ԱՊԱԲԻՈՒՍԸ

ՍԻՈՆի Բ. Բիւրին մէջ Թաղմութեամբ տեղեկացրած էինք թէ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Յունիտար Զէն իմեր զգեստնուած է շանթահարիչ հիւանդութեամբ մը:

Այսօր սրտագին ցնծութեամբ կ'արձանագրենք թէ Ս. Պատրիարք Հայրը յուրջ սաղմուտներ անցընելէ ետքը, գոհութիւն Աստուծոյ, մըտած է ապաքինումի շրջանին, եւ կը յուսածք թէ ՍԻՈՆի յաջորդ թիւին մէջ բախտը պիտի ունենանք աւետիկ, Փրկիչ Ս. Յարութեան աւետիսին հետ, Ն. Ամեն. Սրբազնութեան կատարեալ առողջութեան լուրն ալ:

Ս. Պատրիարքին այս զմեղակ հիւանդութիւնը ո՛չ միայն տիրութեամբ համակեց Ս. Յակոբեանց բովանդակ Միաբանութիւնը, ո՛չ միայն երուսաղէմի Հայութիւնը, այլ նաեւ Ն. Ամեն. Սրբազնութեան եղբոր տունը, մտաւոր եւ հեռաւոր բոլոր ծանօթները, բարեկամները եւ աշակերտները, որոնք հեռագիրներով եւ նամակներով, յանգիստ տեղեկութիւններ ուղղեցին Սրբազան Հիւանդին վիճակին վրայ:

Այս տխուր պարագան առիթ մը կ'ըլլա որ վըրտակցութեան եւ համակրանքի ընդարձակ արտայայտութիւններ ուղղուին Սրբոց Յակոբեանց Աթոռին եւ ատոր արժանընտիր Գահակալին:

Երուսաղէմի քրիստոնեայ եկեղեցիներուն բոլոր հոգևոր պետերը, հեռաբարբառեցան Հայոց Պատրիարքի հիւանդութեամբ եւ մաղթանքներ բրին Անոր փութանակի ապաքինման համար:

Երուսաղէմի Անկիթիւն Եկեղեցւոց Գեր. Մէկինէս, մասնաւոր աղօթքի կարգադրութիւններ բրաւ իր եկեղեցւոյն մէջ Ս. Պատրիարքի բժշկութեան համար: Պաղեստինի Բարձր Բժմիսէք Լորս Բլուսիք իր անձնական բժիշկը զրկեց Սրբ-

բազան Հիւանդին վիճակին վրայ ստոյգ տեղեկութիւններ առնելու համար: Երուսաղէմի Պան. Կառավարիչը անձամբ եկաւ Պատրիարքարան եւ իր համակրանքը յայտնեց Հայոց մտաւորական Պատրիարքին հանդէպ: Կրպարտի Կառավարիչ Զին. Հրամանատար Սրբ Խ. Սթօրս հեռագրով լուր ուղղեց:

Ելիպատտի Առաջնորդ Թորգոմ Սրբազան Գահրէէն անձամբ եկաւ Երուսաղէմ Ս. Հիւանդին այցի համար: Հ. Բ. Բ. Մ. Ի Եղպատ. Շըջ. Յան. Զընամպօղը հեռագրով եւ նամակներով հեռաբարբրութեամբ Միութեան Բարեւար Աղալմին առողջական վիճակով:

Պալոյ, Հալէպի եւ ուրիշ եկեղեցիներու մէջ հսկումի աղօթքներ կատարուեցան: Իսկ Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսը, Պալոյ Պատր. Տեղապահը, Երուսաղէմի Փոխանորդը եւ Հալէպի Գեր. Առաջնորդը հեռագիրով եւ մասնաւոր նամակներով տեղեկութիւններ ուղղեցին:

Ս. Յակոբեանց Տաճարին մէջ երեք անգամ Հսկում կատարուեցաւ, որուն մասնակցեցան Միաբանութեան բոլոր ներկայ անդամները, բոլոր Ժառանգաւորները, Ժողովուրդի խումբն քաղմութեան հետ, եւ սրտաբուխ յուրիշ աղօթքներ մատուցուեցան՝ Սրբազանին բժշկութեան համար: Իսկ միւս կողմէն գիտութեան մարդիկ իրենց բոլոր հմտութիւնը, տաղանդը եւ փորձառութիւնները ի գործ դրին՝ կոտեղիով ՅՅՏ տաքութիւն աւթող մանրէներուն դէմ եւ վերջապէս փճացուցին անեց միլիարներով համրուող բանակները:

Մարտովանէթիս երկու բժիշկները Տքթ. Վահան Փասթալ եւ Տքթ. Ն. Ետղեան մեծ անմրտիրութեամբ զարմանեցին Ս. Պատրիարքը:

Եւ այսօր ուրախ ենք որ Աստուած լսեց ամէն կողմէ իրեն ուղղուած սրտագին աղօթքները, որոնց բժիշկներուն ջանքերը, եւ Սրբազան Հիւանդին արժէքաւոր կեանքը շնորհեց Ս. Աթոռին եւ Հայոց. եկեղեցւոյն:

Կատարեալ ապաքինումը այլեւ ժամանակի եւ խնամքի խնդիր է:

ԿԱՐԵՆՈՐ Ա.ՅԿ

ՍԻՈՆի խմբագրութիւնը պատճ կ'ըլլայ յայտարարել իր ընթաց ցնծութեան թէ իրեն չուղղեց անպախտի ծանուցումներ եւ թրթիցութիւններ, որոնք օրաբերեալ միայն կը յարձարին: ՍԻՈՆ, ամապեր մը է, հետեւաբար իր ծրագրէն դուրս եմ ծանուցումներու յայտարարեանց եւ մանր մանր լուրերու, թրթիցութեանց եւ անհասարակ **ուխումներու** բոլոր ճիւղերը:

Պատճայ բոլոր անոնք որ ինձմարեալս յղուած կամ երբուամ կ'աղղեն մեզ ՍԻՈՆի մէջ հրատարակելու խնդրանքով, թող բարեհաճին ապառել: Եթէ զրկուածներ արժէ մը կը ճեղկայցնեն, կը հրատարակուին պատեն առկներով, նախապէս պարտաւորեալն ձեռագրենք վար կը գրուին եւ անձեւեւան կը թողուին այլ առիթ գրուած նամակներն ալ:

ՍՒՈՆԻՆ ՆՈՒՒՐԱՏՈՒՆԵՐԸ

Շնորհակալությամբ կարճանագրեմք թե ՍՒՈՆԻՆ ֆաջալերէրու եւ ծաւալերու համար ինքնաբերաբար հետեւեալ նուէրներն յրաժ եմ .

Աչոտ Նշանեան Երուսաղէմէն, Տիկին Բարիս Քէօլեանին Երուսաղէմ :
 Տ. Մուշեղ Վրդ. Հայրապետեան Երուսաղէմէն, Մասիկեան Չաքարին Կիզէ (Կէզդ.) :
 Զարմայր Քէլիչեան Երուսաղէմէն, Փիրանեան Տիգրանին Հալէպ :
 Երջանիկ Թօփալեան Գահիրէէն, Տօքթ. Տէմիրճեանին Փայուս :
 Լեւոն Զէնեան Ֆրիւտէլֆիայէն, Զէնեան Յարութիւնին Պէյրուս :
 Յարութիւն Ուրկանեան Պրուքլինէն, Նազարէթեան Նշանին Րիչմուս :

Թորոս Զարմանեան Միլանօյէն, Իրրանուան Կարապետին Միլանօ :
 Զարեհ Զատեան Փրակայէն, Դպրոց. Տիկնանց Վարժարանին Մարսէյլ եւ Մանիսայեան Քոյրերու Վարժարանին Գահիրէ :
 Միհրան Թօղատեան Աղեքսանդրիայէն, «Որբերու Տան» Աղեքսանդրիա :
 Տ. Մուրէն Վրդ. Քէմհանեան Դամասկոսէն, Ազգ. Վարժարանին Հայոց Դամասկոս, Ե Պաշիկեան Վահրամին Գահիրէ, և Տ. Արիստակէս Քհնյ. Հրասրիւանին Կ. Պոլիս և Տ. Յարութիւն Քհնյ. Ալթունեանին Կ. Պոլիս :

ՆԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻԶՆԵՐՈՒ

Այն հեղինակներ և հրատարակիչներ, որ կը փափաքին իրենց գիրքերուն ծանուցումը գնել Անճի մէջ, պէտք է որ երկերկու օրինակ գրկին ասանցմէ Անճի Խրմբազրութեան հասցէին :

ՍՏԱՅԱԾ ԵՆՔ

6. ՄԻՉՆԵՓ ՏԷՍՓՈՒՆԸ, Էսէրի Սարգիս Արսարեան - 1927 Երզն. 12 պզտիկ էջերով Հայաստ իւրեքեղև սեռակ մը, որ կը բովանդակէ 60 սուք Բաւասող ոսանաւոր, Մարաշի Հայոց տեղահանութեան վրայ :

7. ԲԱՅ ՆԱՄՈՎ, Հ. Բ. Բ. Միութեան բոլոր անդամներուն, Միութեան Նախագահ ՊՊՂԱՍ ՆՈՒՊԱՐ ՓԱՇՏՅԷ. (Avec traduction en Français et en Anglais), Տպ. Մասիս, Փարիզ. 1926 թ. էջ 19 :

8. ՍԱՏՈՒ ՍՈՒՆՏԱՐ ՍԻՆԿՂ. Իր Կեանքն ու Վկայութիւնը, (Մասնաւոր ԲԱՆԲԵՐԻ. Թիւ 1.) Աւետարանեց Յ. Ն. Ղազարոսեան, Հովիւ Մարտիլի Հայ Աւետ. Եկեղեցւոյ. Տպ. Ա. Երէցեան. 1927. Մարտիլի : 8° էջ 160. Գին՝ 3 Շիլլին :

9. ՏԵՂԵՎԱԳԻՐ ԵՒ ՀԱՇՈՒԵՎՇԻՐ 1904 Շրջանի (1924 Տարւոյ) Հ. Բ. Բ. Միութեան. Տպ. Հ. Բ. Բ. Միութեան սեփական տպարանի. Գահիրէ. 1926 : 8° էջ 95 :

10. Communication faite au V^{me} Congrès International d' Histoire de la Médecine — Un coup d'oeil sur l' Histoire de la médecine en Arméno — Cilicie, par [D^r]. V. Torkomian, Genève. Impr. Albert Kundig. 8° էջ 5 :

11. ԱՊՈՂ ՎԱՅԱՐԱՎԱՆԻՆ ԿՏԱԿԸ, կամ ՅՄԿՈՒ ԱՂԱ (Կասկեղուքիւն երկու արար). գրող Միհր. Ս. Նանարեան. Տպգր. Տէր Յովհաննէսեան եւ Ազգունեան, Քէմհանեան. 1927, Պէյրուս. 8° էջ 17. Գին 3 Քրանք :

“ՍԻՈՆ”, Ի ՀԵՏ ՓՈՒԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

10. ՀԱՆՅԻՆ ԱՄՍՐՅԱՆ, ՀՈՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ, կը խմբագրուի և կը հրատարակուի Մխիթարեան Մխարանութեան կողմանէ Ի Վիեննա, աշխատակցութեամբ ազգային և օտար բանասէրներու. բաժանորդագիրն է ամէն երկրի համար 1 ստերլինգ կանխիկ: Հասցէ.

Rédaction de la Revue “HANDES AMSORYA”,
Vienne (Autriche), VII. Mechitharistengasse 4.:

11. ՀԱՅ ՍԻՐԸ. Հրատարակութիւն Հայ Սիրոյ Հրատարկչ. Ընկ. Ընդ կը տեսնէ ամէն ԳԾ. Տարեկան Բաժնեկին 1,50 Տօլար. Հասցէ.

HY SIRD. 102 N. 60th St.: Philadelphia, Pa. (U. S. A.):

12. ԳՐԵՏԱԿ. Բնկերային, Արդիւժական և Մարզական Շարժումները. կը հրատարակուի ամէն ԲԾ.: Արտօնատէր և Պատասխանատու Տնօրէն Սահակ Մխիթարեան, Տարեկան Բաժնեկին 5 Տօլար. Հասցէ.

TIDAGUE. Péra. B. P. No. 24, Constantinople.

13. ԳՐԲԱՍԻՐԱՆ. Ամսագիր Գրական, Գրական և Գեղարուեստական, կը հրատարակուի ամէն ամսոյ 15-ին. Տարեկան Բաժնեկին Մէկ Տօլար: Արտօնատէր և Պատասխանատու Տնօրէն - Խմբագիր Սրբուանդ Քէչիչեան. Հասցէ.

Rédaction GUERTASSIRATZ, B. P. 654, Beyrouth (Syrie):

14. ԲԱՆՅԱԾԻ. հոգեոր ամսաթերթ ամենուր համար. Խմբագիր Յ. Ն. Ղազարոսեան: Բաժնեկին Տարեկան 1,50 Ծիլին: Հասցէ.

Rév. H. N. Ghazarossian, 29, Rue Fouchier. Marseille (France):

15. LE ORFANE ARMENE, Bollettino Mensile dell' Orfanotrofio Armeno Pio XI. Direzione e Amministrazione: TORINO - Corso Stupinigi, N. 755. Italia:

16. ԱՊԱՊԱՆ, Քաղաքական և Հասարակական Շարժումները. Տարեկան Բաժնեկին 4 Տօլար: Հասցէ.

Rédaction du Journal Hebdomadaire Arménien “ABAKA”,
28, Rue Serpente, Paris (6e) (France):

17. ԱՐԲԱՆԱՆ. Անկախ Հայաթները, Քաղաքական, Ազգային կը հրատարակուի ԳԾ. և Ուրբ. օրերը. Պատասխանատու Տնօրէն Ժ. Աճէմեան. Տարեկան Բաժնեկին 25 Ծիլին: Հասցէ.
“Lipanan”, Journal Arménien, Place des Canons, 9, Rue d'Italie. Beyrouth:

18. ՆՈՐ ՕՐ. Քաղաքական, Գրական և Ընկերային Եւօրեայ Թերթ, կը հրատարակուի ԳԾ. և Ուրբ. օրերը. Տարեկան 3 Տօլար: Հասցէ.

NOR OR. 723 Fulton Street, Fresno, Calif. (U. S. A.):

19. ԲԱՋՄԱՎԷՅ. Ամսաթերթ Վենետիկի Մխիթարեան Հարց: Տարեկան Բաժնեկինն է Ծիլին 12 - Տօլար 3: Հասցէ.

Rédaction de la Revue PAZMAVEB, St. Lazare, Venise (Italie):

20. ԱՌՅՍ, ամսաթերթ, կը հրատարակուի ամէն ամիս, բացի Յուլիս և Օգոստոս ամիսներէն, ԱՌՅՍ Հրարկչ. Ընկ. կողմէն, Պրըքլի, Քալիֆ.: Տարեկան Բաժնեկին 2 Տօլար: Հասցէ.

THE LOUYCE, P. O. BOX 258 Berkeley, Calif. (U. S. A.):